ՆՈՒՄԷՐՈ 1532 — 1882 ՍԵՊՏԵՄԲԵՐ 23 ԲԻՆՃԻԼԻՊԻՀ — ԱԼԹԸՆՃԸ ՍԻՆԻ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՐԻՍ

ՄԻՎՈՏՏԸ ԲԱԼԻԹԻԳԻՅԻ ԻԼՄԻՅԻ ՎԻ ՍԻԼԻԻՅԻ

ՎԷ ՍԱԽԻԼԻՅԻ ՁԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱՊՕՆԻ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէջիմախէ 20 գրուշան

ՍԹԱՄՊՈՒԼ ԻՋԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 պրչ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւչ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՋԻՒՆ

Բոլոր իլի իրսալ օլունաճակլար իշիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 պրչ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

20 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իշիւն

1 վէ 2 վէ 3 ամսոյ սահիպէյէ . . . 5 պրչ.
Կիւնլիւ սահիպէյէ . . . . . 2 »
Դիպիարը Պանտա, Շիրքէթ վէ ուրուպա սարայլարինէ սայա Լիմանէթի.
2 վէ 3 ամսոյ սահիպէյէրէ . . . 6 պրչ.
Կիւնլիւ սահիպէյէ . . . . . 4 »
Պէյնամէ մուրասէլէ իշիւն իլանաթա սարֆ բանալաճակ օրար։
Մէվսիմը նաֆիյա տայիր պէնտէր մէճմանէն գելուրէ օլունաճակ վէ տերմ օլունմայան էվրաղ իսաէ օլունմասանագ տուր։

20 ԳՐՈՒՇ

Խարբէխանէսի վէ մաթպասը, Սթամպոլա Պալը Ալի ճանապէսինէ Իսմի Պաղը Զաղրիխէ սոգանը քէօշէսինէ նումէրո 8տէ սիր։ — Կապէթանը սումուրը իսարէ վէ թահրիրիսինէ այիտ քեազիֆիէի մէխսուս հագդընա, Միւսիրի կաղէթա Ցիրպան Ճիվէդիկեանա միւրաճաաթ օլունաճակը կոսի, քեազիֆիէի մէքեաթիբլիին տաբի անքն նամընա կէօնտէրիլմէսի լազիմ իսէր։

ԿԻՒՆԼԻՒԻԹ ՀԱՎԱՏԻՒ

ՄԸՍԸՐ

Սայր սապահլըք Մապէյնը Հիւմայունա վուգու պուլուրդը, եազըլըմըշ մէճլիսը խասսա վիւքէլա՝ կէճէյէ գառար իմթիտատ իթմիշ վէ բիվայէթէ կէօրէ, իշպու մէճլիսատ Հիճազ մէսալիհի հագդընա միւղաքէրաթ ճէրէյան իյէմիշ տիր։

Տիւն տաբի Շէյխ Խալամ էֆէնտի հազրէթլէրի իլէ Տաբիւյէ նազիրը Մահմուտ Նէտիմ բաշա հազրէթլէրի վէ Շուրաի-Տէվլէթ բէյիսի Ա. քիֆ բաշա հազրէթլէրի ագշամա գառար Մապէյնատ պուլունմաղլարընա, մագամլարընը թէզրիֆ իտէմիշլէր տիր։

—

Պիր գահիրէ թէլէկրաֆընը պէյանընա կէօրէ, խրտիվին շէրէֆինէ ինկիլիզ ասքերի թարաֆընան իճրա օլունաճակ բէսմի կէչիր՝ եարընքի ճումանա կիւնիւ վուգու պուլաճակ տըր։

Խրտիվ կէճէլէրի խանիլիյէ սէրայընա կէչիրիպ, կիւնլիկլերի իսէ ճէղրէ սէրայընա իգամէթ իտէյօր իսիր։

Ինկիլիզ ասքերի սիւրաթլա պիր պիրինտէն իսապէրաար օլմաղ իւզրէ Գահիրէտէ պիթիւն գէշլարը թէլէկրաֆլար իլէ պէրպարինէ բապթ իտիրմիշ տիր։

—

Խրտիվին մէօհրատարլըղ խրամէթինէ թային օլունտըղը եազըլան Մըսրը Սապիթ բաշանն կէչէն կիւն Իսքէնտէրիյէ ազիմէթ իթտիկի իլան օլունմուշ իսէ տէ, մուախխարէն ալընան մալիւմաթա կէօրէ, բաշի մուամիլէյհ կիշպու հարէքէթինի կէլէճէք հաֆթայա թաալիգ իթմիշ տիր։

—

Գահիրէտէ նէշր օլունմայա պաշլայան Լիճէրը կէչէն նամ կազէթանըն ալաֆ. սէպտեմբեր 28-ինճի նիսխէսինտէ պէր վէճէհը աթի օգունմուշ տըր։

Սեպտեմբերին 26 ընճը սալը սապահլըք Խրտիվ հազրէթլէրի՝ քէնտույէ մախսուս իւնիֆորմայը կիյինմիշ օլտուղը վէ մայէթինտէ պիր չօգ զէվաթ պուլունտըղը հալտէ, ճէզիրէ սարայընա կիթմիշտիր։ Խրտիվին կէչտիկի թարիգին իւքի թարաֆընտա խրնճաքընճ գալապալըգ պիրիքիպ Խրտիվի քէմալը իհթիրամաթլա սէլամլամըշլար տըր։

Սաաթ 9 բատտէլէրինտէ Խրտիվէ արդը հիւրմէթ վէ ուպուտկէթ իթմէք իւզրէ պիր չօգ զէվաթ սարայա կէլտիյի կիպի, պինլէրճէ արապալար տա մէվգիի մէզքիւրտէ սըրա իլէ տիպկիմիշլէր իսի։ Նիլ քէօրբիւսիւ տաբի պայրաղլարը ատնատըմըշ իսի։ Խրտիվ հազրէթլէրի տերհալ Մահմուտ պէյ իլէ պիրաաէրինի վէ Մանսուր բաշայը հուզուրընա գապուլ իթտիկի կիպի, մուախխարէն տէ հէյէթը նուզդարը վէ պատէհու իւէմա վէ շէյխլերի գապուլ իյէմիշ տիր։

Շէյխ էլ Արապի՝ բէֆիդլէրի նամընա պիր նութգ իյրատ իթմիշ, վէ կէրէք խրտիվին մուհաֆազասը վէ կէրէք մէմլէքէթին վըզիպէսի իշին տուվայագ իտէքէք մէգալէսինէ խիթամ վէգմիշ տիր։

Խրտիվ հազրէթլէրի՝ պու պապատ պէյանը թէշէքքիւրը իհթարէտէն սոնրա, իւէմայա շէօյլէ տէմիշ տիր։

«Իւէմա՝, տայիմա մէմուրիյէթինինէ միւթէալլիգ օլան վէզայիֆինինի իճրա խուսուսի, պաշդա իշ իլէ մէշղուլ օլմայընը վէ պիւխասա բօլիթիգա իշլէրինէ գարընշմայընը։ Էկէր պէյլէճէք իճրատի մուամէլէ իտէրսէնիզ, պէնիմ խօշնուտ իթմիշ օլուրսընը։ Էկէր իշինիզտէն պիրի պու էմրլէրինի իթասաթ իթմէղ իսէ, պիհուտ եէրէ ֆիրար իթմէկէ վէ պէնիմ թէէտիպինտէն գաշընմայա չալըշաճակ տըր։ Օլ քիմէսնէ բէք չէտիա սուրէթատ ճէղայա չարբըլաճակ, վէ իմլու-զէթի մէրգուսը ճէղատէն մուհաֆազա իթմէկէճէք տիր։»

—

Խաքէնտէրիյէտէ պաղը Եունանլըարընը Խրտիվի գաթլ իթմէք վէ Էվրօրալըլարը գելճմասն կէչիրմէք իւզրէ պիր իթթիֆաքը խաֆի ադ իթմիշ օլսուգլուրընա տաիր Ա. Հ. գուամանիսանընը Ա. Թինասաքի վէքիլի Մ. Ճիվանօղուլօնրն նէշր իթտիկի պիր թէլէկրաֆտան ալայը Եունան հէյէթը միւբէյա բէհսի Մ. Թրիգուբէնին օլ պատատ բրօթէսթօ իսէրէք հիւբիւմէթը Եունանիյէնին չան ու հայսիյէթինի վըզայէ իթմէք մագսէտիյլէ վէքիլը մուամիլէյհ ալէյհինտէ նամուս տավասընա գալդըշընդը կողէթամընը օղուլանլարա մալիւմ տիր։ Շահիտլէրին տիրնէնմէյէ վագթ պուլունմասը իչին տավահ մէզքիւրը բայէթ՝ հոկտեմբեր 28է թաալիգ օլունմուշ տըր։ Շահիտլէր մէյանընա 8էրսատտէթ Եունան սէֆիրի Մ. Անարէ Գունտուրեյօթի տաբի պուլունուպ, սէֆիրը միշարիէյհ՝ պու խուսուսատան տօլայը Ա.թինայա կիտէճէք տիր։ Հէյէթը վիւքէլա բէյսի Մ. Թրիգուբի տաբի Ա. Հ. Հաֆընը մուզրը թէլէկրաֆնամէլերինտէ միւնտերիճ հավատիլերի պէսաս իլան իթմէսիյլէ խալիսանէ մուամէլէ իթմիշ օլսուղունա եէմին իտէճէք տիր։

—

Էլ ճէնէրալ կազէթասը՝ Մըսրը վուգուատթը տիրէսինտէն տօլայը Ա.թինայա իլթիճա իթմիշ օլան պաղը Սուրիայլարատան պիր խայլը մէքթուպլար ալաղ իթմիշ տիր։ Պու Սուրիայլարը՝ Ա.թինա Օսմանլը գօնսօլօսընը քէնտիլէրինտէն եարմըշար լիրա բասրօրթ գայտը իւճրէթի խթէմէքտէ օլաուղունը պէյանլա, պու պապատ հիւբիւմէթը Սէնիյէնին լութֆ ու մէրհամէթինի խթիրհամ իթմէքտէ, վէ Մըսրը սուհուլէթլէ ավտէթ իտէպիմէյլերի իշիւն իշպու մուամէլէի գայիյէնին մէճճանէն իճրատը խուսուսընտա էվամիրը ղաղմէնին իրսալընը տէվլէթը Օսմանիյէտէն նէյաղ ուրէճա իյէմէքտէ տիրլէր։

Նէ-ուզը- կազէթասընտա պէրվէճէհը աթի օգունմուշ տըր։

«Մուգավէլէյի ադ իտէն թարաֆէյն (տէվլէթը Օսմանիյէ իլէ Եունանիսթան) պէյնինտէ մուգավէլէնին ֆիիլէն իճրասը պահսընտա պիր ուֆաճըգ նօգթաի իսթիրլաֆ պուլունտըղընը զանն իտէրիզ։

«Կունճա խաթթը հուտուտընդն միւնասիպ պիր սուրէթտէ թահսիսատ զրմիրնտա մահալինէ ֆէնինի գօմիսիօնըր կէօնտէրիլմէսի՝ Պաղը Ալի ճանիպինտէն միւնասիպ զանն օլունմագտատըր։

«Մուգավէլէ իգթիգասընճա Եունանիսթանա թէրք օլունան 4 նօգթատան պիրիսի օլան Կունիցա հուտուտընը թահսիսատէն սոնրա, մէգքիւր 4 նօգթա Եունանիսթանա թէսլիմ օլունաճագտըր։ Եունանիսթան հիւքիւմէթի իսէ՝ միւնազաա տիկէր իւչ նօգթայա ահտ ճիհէթլէրճէ գաթիէն պէր թարաֆ օլտըղընտան, տէօրտիւնճիւ նօգթա օլան կունիհէա խաթթը հուտուտընդն թահսիսի իչէն մահալինէ պիր ֆէնն գօմիսիօնը կէօնտէրիլմէճէյէ գառար, տիկէր իւչ նօգթանընն Եունանիսթանա թէսլիմի տահա միւնասիպ օլաճաղընը զանն իտէյօր։ Թարաֆէյնին օ գառար էհէմմիյէթի հաիզ օլմայան պու նօգթա իւզէրինտէ տաբի իհթիֆագ իտէճէքլերինի իւմիտ ի-տէրիզ։»

—

Տիւնքի Լէ-էբէ-ոտ միւնտերիճ ՏԷԼԷ ՆԷ-ՂԷՆ պիր թէլէկրաֆընա կէօրէ, պու քէրրէ Սըրպիսթան բայիթաիթընտա գրալը թաիթատան աշաղը ալմագ մագսէտիյլէ գուրուրմուշ պիր իհթիֆաքը խաֆի մէյատանա չրգ արըմիշ իսիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Հալէպտէ պուլունան Գէպրը Էհալիսինտէն պաղրարը ինկիլթերրա թէպաատը օլմագ իտատասընտա պուլունտուղարընտան, պունլար հագդընտա նէ եօլտա մուամէլէ լազըմ կէլէճէյի Հալէպ վիլայէթինտէն իսթիհան օլունմուշ, վէ Պաղը Ալի տաբի մէմուրիքը Շահանէյէ սէյահաթ իտէն Դրզրը Էհալիսինն Պօնա վէ Էհրսէք Էհալիսի միսիրիս սրքի թէպաատի տէվլէթը Օսմանլիյէտէն մատատուտ օլուպ, հագդարընտա օլ վէճհիւլ մուամէլէ լազըմ կէլէճէյի էմր ու իշար պույրուլմուշ օլարընը ՄէՀէմմէտ Բէյ եազըլէօր։

—Ալթընճը Տաիրէ սանճաղընն հիսապլարընա պագըլմագ իւզրէ թահթը մէՀրէ արընան տաիրէ վէզնէսի օլմայըպ, ճէղաի նագտի գէՀանարը հիսապընն բույէթի իչիւն գէՀանարը պիր սանճաղա գանինի գէՀանարը պիր մէմուրիքը Ալի Ռիզա Էֆէնտի հագրէթլերի պու քէրրէ Տէրսատտէթ կէլմիշ տիր։

—Գարատէնիզ պէՀաղընն խարիճինտէ իրվէ նամ մահալտէ էվվէլքի կիւն բիւղիւարընն չիտատթինտէն նաչի 3 գրմթա նէլքէն գայրը գարայա տիւշմիշ տիր։

—Ֆրանսըզ սէֆարէթինին մայէթ վարօրու՝ պէրտաի թայիմ տիւն ադամ Մարմարա սէնիդինէ միթէվէճիհէն հարէքէթ իյլէմիշ տիր։

—Իչիտիտիյինէ կէօրէ, Գաբիմ բաշասա Հասան Ֆամինա պիր մարանկոզ՝ հայիլէ պէուլուդան հարէմինի, չօճուղունու տիւշիւրմէտիյինտէն տօլայը տէՀրէ պաշլատըղընտան, մէզկուրէ տայագտան միւթէէսսիրէն չօճուղու տիւշիւրմիշ վէ քէնտի տաբի վէֆաթ իյլէմիշ տիր։

—Թէէֆէնտը Հէբէրտ կազէթասը Եունանիսթանա թէրք օլունան արազիտէքի էմլաքի վագիյէ վէ մէրկէզ հագդընտա պիր պէնտ նէշր իտէրէք՝ օլ պապատ թէշէքքիւլ իտէն մուխթէլիֆ գօմիսիօնա պու քէրրէ Եունան տէվլէթի թարաֆընտան զայէթ տիրայէթլի վէ խութիգամէթի մէմուրլար թաեին օլունտըղընը, վէ Եունան տէվլէթինին պու գօմիսիօնա պու տէրէճէ էհէմմիյէթ վէրիպ պու կիպի մէմուրլար թային իթմէք՝ Էյգաֆը մէգքիւրէյէ պէտէլ հիւբիւմէթը Սէնիյէ վէրմէսի լազըմ կէլէն 9 միլիոն լիրա կիպի պիր մէպլաղը ճէխմատէն նաչի օլաբիլընը պէյան, վէ հիւբիւմէթը Սէնիյէ ճանիպինտէն տախի պու մատտէյէ հարը նազարը տըգդաթ իտիլմէսինի թավսիյէ իտէօր։

—Ումուրը Նաֆիա նէզարէթի՝ վիլայէթ միւհէնտիսլերի թարաֆընտան թանզիմ օլունան բանլար մուճիպինճէ Ա.նատօլունը էյրի պիւրիւ եօլարընը թանգիմ ու թրանգիմ իտիլմէսի իշիւն մուգաբիլինտէ Ամասիա գարիսինտէ Ամասիա գարիսի ամբարընը իսմ իթմիշ տիր։ Իչիտիտիյինտէ Ամասիա գարիսինտէ ճանիպինտէ գուվվէտլի ֆիրէք կէթիրիլմէսինէ քէմալը ճիտատիյէթլէ տավէթ օլունմըշլար տըր։ Պաղը Նուֆուզը Պուլկարլարը՝ Ֆանարիոտայա կէլիպ էշգրյա էֆէնդիլերի թէրթիպ իթմէքտէ իսիշլեր։

Էլճասը սահիպը մէքթուպ՝ Պուլկարիսթանընն պու մագսէտիպիր ան էվվէլ պաշա չըգարմագ իշիւն բէք զիյատէ չալըշմագտա վէ բէք չօղ նուֆուզ իլէ ադէ սարֆ իթմէքտէ օլսընը կիպի, Բուսիատաքի Սլավ գօմիթէլէրի թարաֆընտան տախի խանէ վիրուտինին արաբ արաբ քէսիլմէսիյինի պէյան, վէ հարթա պու էֆքարընն Մակեդոնիատա ույանմասը իշիւն Սէլանիքքէ կէճէլի վէ կիւնահիւլ պիր մէքթէպ թէէսիսի գրմինտա Պուլկարիստարէսի թարաֆընտան տէֆթէն 5000 լիրա կէօնտէրիլտիյինի վէ հալա տա կէօնտէրիլմէքտէ օլաբընը տերմէյան իյէյօր։

—Կէչէն բազար կիւնիւ Պէօյիւք Ասասա ավտայար պիր չօգ պէյ-գուշարը վուրմուշլար տըր։ Պու գուշարընն չօգաբընա պաղբարը իսկ, պու սէնէ բէք չէտիա պիր գըշ օլմասը մէյլհուզ տըր։

—

ԹԷԼԷԿՐԱՖ

Ամանոր Հալա գոսթանդնապոլ Բարֆինտան մարտարանդը Բիւլիզ օլանան Շէնէրատ ալար տըր։

Գահիրէ 4 հոկտ.

Ժէնէրալ Մագֆիլարն՝ եարընն Հինտիստանա միւմէյէզմէճիհէն հարէքէթ իտէճէք տիր։ Մուամալէյհ՝ Մաքրատա ֆուլունան Հինտ ասքէրինին նարֆիրնը կէօթիւրէճէք տիր։

Սգօչիա տապը Փիրդասը տախի Խաքնէրէյէյէ ավտէթ իտէյօր։ Օրատան վարօրարա բաթիլէն Ինկիլթերրայա կիտէճէք տիր։

Լօնդրա 4 հոկտ.

Մ. Կլատսթօն Հավէնտէն նամ մահսուսէն ավտէթ իթմիշ տիր։

Աթինա 4 հոկտ.

Մէճլիսը մէկտուսան իշպու աբաֆրդ. հոկտեմբերին 30ընտա իթթիֆա իթմէք իւզրէ տավէթ օլունմիշ տիր։

Լօնդրա 4 հոկտ.

Մուհաֆազաքարլար՝ (գօնսէրվատիւօր) կէչէճք Ֆէվգէլատէ իհթիմատա չէտիա պիր միւզաքէրէյէ հազրընը յօրլար։

ԱԶԳԱՅԻՆ

Պիր վագթ կորիւն վարդապետ իքէն միւախխարէն հարէքէթը նամէրզկէսինտէն տօլայը Բաթրիգ Ա.մն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրի թարաֆընտան Կարէ-Լ-Խորիէն խանճեան Սարդիս՝ պու տէֆա Պօլսա կիտէրէք, քէնտույի վարդապետ սրֆիթընտա կէօրէ Գէորգիա Գուտտասը Շէրիֆ թագտիս իթմիշ տիր։

—

Լիվիլքի կիւն Տօղթօր Թիրեագան իլէ, վէֆաթ իտէն չօճուղուն բէտէրի քիթապը Բարաղան Աւետիս աղա բօլիս մէճլիսի թարաֆընտան Ցէրսատտէթ միւատաիի օսմանլիկինէ իրսալ օլունուպ, պունլար՝ չօճուղա վէրիլէն կրած հագդընտա օրատա պաղը սիւալ ճէվապատէն սոնրա թէքրար խթիհթագա հէվալէ օլունմուշլար, վէ խթիհթագ հէյէթի հուզուրընտա տա պաղը իֆատէլերի այընարդատան սոնրա, վէրիլէճէք գարար բէյէթա հագդընտա Մէքթէպը Թրպպիյէսէն վէրիլէճէք գարարա թաալիգ իտիլմիշ տիր։

Իչիթակիմիգլ կէօրէ, Տօղթօր Թիրեագանընն տիրլօմասը պուրա Մէքթէպը Թրպպիյէսինտէն հէնուզ թաստիգ իտիլմէմիշ օլտուղունան, մէքթէպը մէզքիւր էվվէլա մուամիլէյհէն տիրլօմասընը թաստիգ իտիլ, պատէհու մէզքիւր բէյէթա հագդընտա գարարընը վէրմիշ վէ Ամիյէ նէզարէթը ճէլիլէսինէ իրսալ էյլէյէճէքմիշ։

Մէզքիւր գարարընն նէտէն իպարէթ օլտուղունը հէնուզ խապէր ալամմըշըղ տըր։

—

Մեծ. խրիագիը Տէր Թէէ. Էֆէնտի պատուական լրագրոյ.

Երընկայի Առաջնորդ Գեր. Հըմայեակ Ս. Եպիսկոպոս Դիմաքսեան յառաջիկայ կիւրակէ, որ է սեպտ. 26, թագիա Եէնի-Գարուի Ս. Աստուածածին եկեղեցին պատարագելուն համար, խորհուրդս կը խնդրի Զերդ Մեծապատուութենէն որ պատուական լրագրոյդ միջոցաւ բարեհաճիք ծանուցանել ի գիտութիւն բարեպաշտ ժողովրդեան։

Մնամք յարգանօք
Ի դիմաց Թաղ. Խորհրդոյ
Ատենադպիր Ատենապետ
Յովհ. Ս. Գրիգոր Խանդիրեան

22 Սեպտ. 1882
Ի Թաղ. Խորհրդոյ
Եէնի-Գարուի

ՄԸՍԸՐ

Թոյլ կազէթասը, սան նիւսխէլէրինտէն պիրինտէ Մըսըր մէսէլէսինտէն պահս իտէրէք, ինկիլիթէրրանը՝ տիկէր պիր տէվլէթին հոգագուգընը Թանըմմազ էֆքեարընտա ասլա պուլունմասըղընը, վէ նէ տէ տէվլէթլէրին ինֆիալընը մուճիպ օլմազ իսթէտիկինի պէյան իտէյօր վէ տէյօր քի, «ինկիլիթէրրա հիւքիւմէթի՝ իճրա իթտիկի ֆիւթուհաթտան միւնհասըրէն քէնտիսինէ մսխասուս պիր մէնֆաաթ չըգարմագ ըղը տիւչինմէզ. Մըսըրըն թէսքինը ահվալի իլէ թէչքիլաթ ու թէնսիգաթը ճէտիտէսի՝ եալընըզ ինկիլիթէրրա թարաֆընտան իճրա օլունաճագ իսէ տէ, պու մուամէլէ՝ մէնֆաաթը ումումիյէ նամինա վէ Մըսըրը միմքին մերթեպէ մեթին վէ գավի պիր հիւքիւմէթ սըրասընա կէչիրմէք զիւիմիյէ իճրա օլունաճագ տըր։ Ինկիլիթէրրանը ասըլ մագսատի՝ Սիւվէյշ գանալընը պիր Արապինին թէչէպպիւսաթընտան մատուն սագլամագ, վէ Մըսըր էհալիսինէ էյի պիր հիւքիւմէթին ֆէվայինին կէսաթէրմէք վէ պու ֆէվայիտի Թահթը թէէմինէ արմագտան իպարէթ տիր։ ԻԹԹիհազ օլունաճագ տիկէր պիշէմիլ թէտապիր՝ իշպու իճրաաթա միւթէվագգիֆ պուլունաճագ տըր։

«Ինկիլիզ հիւքիւմէթինին իշթեզալ իտէճէկի պաչըճա մէսէլէ՝ Ֆրանսանըն միւտահիյաթը պիգիմ (Ինկիլիթէրրանը) միւտուայթըմրզա թէվֆիգուզ իթմէսի խուսուսը տըր։ Պիզ սուրէթը սահիհէտէ պէյան իտէրիզ քի, ինկիլիթէրրա հիւքիւմէթի՝ Ֆրանսանըն մուվֆագաթընը իսթիհսալ իտէճէք խաթթը հարէքէթտէ միմքին մերթեպէ իլէրույէ վարմագ իւզրէ սարֆը զայրէթ ու իգտամ իտէճէք տիր. զիրա Ֆրանսանըն Մըսըրտա մէնաֆիի մախսուսէսի օլտուղը կիպի, տէվլէթը միշարիլէյհա Ագիրիգատա պէօյիւք պիր տէվլէթ օլուպ, 30 սէնէտէն պէրու տէ Շարգ մէսէլէսէրինտէ ինկիլիթէրրանը միւթէֆիգի օլմուշ տըր։

«Պունտան ազ վագթ մուգատտէմ Մըսըրտա իճրաի հիւքմ իտէն ուսուլը իտարէյի պիսապիւթիւն տէյնիթիմէք հագդագաթէն մուվֆիզգը մասրահաթ օլաճագ տըր։ Էհալիսի Թահրիք իտէն վէ ֆըրգաի միլէկէյէ պիր նէվի սահիհլիք կիպի կէօրիւնէն պիլիհիմէք միւշքիլաթ պէրթարաֆ օլաճագ տըր, վէ իլէրուպէ ագտ օլունաճագ մուգավէլէնամէ հագդընտա հէր նէ գաբար իթթիխազ օլունուր իսէ օլսուն, շու սահիհ տիր։ Ինկիլիթէրրա պու պապատ իհթիյաթը թամմ իւզրէ վէ Ֆրանսանըն ինֆիալընը մուճիպ օլմայաճագ տէրէճէտէ իճրաի մուամէլէ իտէճէք տիր։ Անվալ՝ Ինկիլիթէրրայը եալընըզ միւտահէլէ իթմէյէ մէճպուր իթմիշ օլտուղու կիպի, իլէրուտէ թէտապիր իթթիխազ օլունտուգատա, մէնաֆիի թիւճարիյէ վէ բօլիթիգէյէսինին էնզարը իթինայէ ալընմասընա տայիր Ֆրանսանըն միւթալէպաթը սահիհէսի էպպէթթէ նազարը տըգգաթաալընաճագ տըր։»

* *

Բէլալիք պու պապատ Բէլ Մէլ կազէթ նամ ինկիլիզ կազէթասը տասխի պէրվէճէը աթի պէյանը էֆքեար իտէյօր.

«Մըսըրըն թէնսիգի մատէսինէ եագընտա իպթիտար օլունաճագ տըր. ֆագաթ պաղըլարը՝ Արապէյի մաղլուպ իթմիշ օլտուղումզտան տօլայը իսթէտիկիզի եարմայա թէմմըյլա հուրը օլտուղումզը թէէյիտէն իտտաա իտէրլէր իսէ, էրօբայը պու պապատ բէք զիյատ պիգայտ վէ պիֆիթուր զանն իթմիշ օլուրլար.

«Մըսըր ասիլէրիյլէ իսթէտիյիմիզ կիպի վուրուշապիմիշ իսէք, պու խուսուս Ինկիլիթէրրանը միւնհասըրէն քէնտի մէնֆաաթընա վէ գօճուլարընըն զարարընա օլարագ Մըսըրըն ահվալինի թատիլ իթմէք նէյիթինտէ պուլունմատըղը հագդընտա Ինկիլիզ հէյէթը վիւքէլաընընն տէրմէյան իթտիքէրի պաղը պէյանաթը գավիյէլէրինին տէվլէթլէր թարաֆընտան ճիտտէն թահթը նազարա այնմասընտան գապիլ օլապիլմիշ տիր։

«Մըսըրըն պիր միւտտէթը ղայրը մուայէնէ իլէ ասքերի իշղալ թահթընտա պուլունմասը՝ իպթիտան մուխասէմաթտա տէրէօհտէ իտիլէն թաահհիւտաթընագզ. թէճավուզ տիմէք օլմատըղընը իսպաթ իթմէք իտտասընտա պուլունանլար՝ 1878տէ Ինկիլիթէրրանը, Պէրլին գոնկրէսինտէ իթտիկի բրօթէսթօլարա միւրաճաաթ իտէպիլիրլէր. մէգքիւր բրօթէսթօլարըն նէթիճէսի օլարագ Պուլկարիսթանը Ռումելը թարաֆընտան իշղալի միւտտէթի ալամըշ տըր։

«Շէյսկէսկ Ինկիլիթէրրա՝ Մըսըրտա չօգ չէյ իթմէյէ հուրը տըր. ֆագաթ տէվլէթը միւշարիլէյհա՝ մէվճուտ օլան թահհիւտաթը տիւէլիյէյի իսալ իտէճէք տէրէճէտէ հալը հազրը Եանի Ռոշէֆէյը թաատիլ իտէր իսէ, հէր հանկը պիր տէվլէթ՝ լորտ Սալիշպուրիին թահրիրաթը ումումիյէսինտէ թային օլունան էասա ու գահտէյէ իսթինտէն, իլէ սուրէթը թէսվիկէյէ իշթիրաք իտէն պիլիճիմէ տէվլէթլէրին թաստիգինի Ինկիլիթէրրա իսթիհսալ իթմէտիքճէ տէվլէթը միշարիլէյհա թարաֆընտան օլունան իճրաաթը թաստիգ իթմէքտէն իսթինքաճ իտտպիլիր։

«Մամաֆիհի պունունլա տիմէք իսթէմէյիզ քի պիլճիմէ տէվլէթլէր վէ եախօտ անլէրտէնպիրի՝ Ինկիլիթէրրանընթաահհիւտաթընը պագը սագլամասը իչին իսբար իտէճէքլէր տիր։ «Օլմուշ պիթմիշ իշ» բէք գուվվէթլի պիր տէյիլ իսէ տէ, էկէր մէնֆաաթը տիւէյնյէյէ մութէալլիգ օլան մեսէլէլէրտէ Իվրօբա իթթիֆագընընն նուֆուզ ու հիւքիւմէթինի թաստիգ իթմէքտէն իսթինքաճ իթմէք իսթէսէք, մէվգիմիզ հէմ մանէն վէ հէմ սիյասէթէն բախնէտաղ օլուր։»

ՄԱՑՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ԵՒ ՆՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Թիֆլիսէ նէշր օլունան Մշէկ կազէթասընըն սահիպի Գրիգոր Արծրունի էֆէնտինին չէհրը մէգբիւրէ ինդատ իտէն Ենֆիմէնը Մուալիմիյինին (Ուսուցչական ժողով) պիր իթթիհաընտա լիսանը մատերզատ հագդընտա պալատքի սերէվէհա իլէ պիր մէգալէ իշրատ ու գրաաթ իտէրէք, մուախսէրէն կազէթասընա տախի տէրճ իթմիշ, վէ պու մէգալէ բէք գիյատ չայանը միւթալէա կէօրիւլմիշ օլմաղա, պէրվէճէը գիսր այնէն կազէթասրզա նագլինի թէնսիպ իթմիշով տիր։

1.

Մանկավարժութիւնը ճիշդ գիտութիւն չէ։

Ճիշդ գիտութիւն անուանվում է այնպիսի մի վարդապետութիւն, որ ներկայացնում է հաստատ ընչակված օրէնքներ, որ հետզհետէ զարգանալով, մշակած, որոշած ունի այնպիսի ճշմարտութիւններ, ակսիոմաներ, որոնք անփոփոխելի են։ Ճիշդ գիտութիւնը կարող է զարգանալ, առաջ գնալ, բայց այն, ինչ որ արդէն դարձել է մի անգամ նրա հաստատ ստացուածքը, —նա դառնում է անփոփոխելի, անհերքելի ճշմարտութիւն, նա դառնում է ակսիոմա։

Այդ տեսակ գիտութիւններն են. մաթեմատիկա, բնական գիտութիւնները, ստատիստիկա (1), հոգերանութիւն և այլն։

Բայց, օրինակի համար, բժշկականութիւնը, որ ինքն հիմնվում է ճիշդ գիտութիւնների վրա, ինչպէս անատոմիա(2), ֆիզիօլոգիա(3) և առհասարակ բնական գիտութիւնները, —ինքն ճիշդ գիտութիւն չէ, այլ ճիշդ գիտութիւնների վրա հիմնված փորձառական արհեստ է։

Նոյն բանն է և մանկավարժութիւնը։ Նա ինքն ճիշդ գիտութիւն չէ, բայց, որպէս փորձառական արհեստ, հիմնվում է և պէտք է հիմնվի ճիշդ գիտութիւնների վրա՝ հոգեբանութեան վրա և ֆիզիօլոգիայի վրա։ Ինքն հոգեբանութիւնը ոչինչ չէ առանց ֆիզիօլոգիայի և անատոմիայի։

Ուրեմն թէ բժշկականութիւնը և թէ մանկավարժութիւնը, թէ և իրանք ճիշդ գիտութիւններ չեն, այլ փորձառական, էմպիրիկական արհեստներ են, բայց երկուսն էլ հիմնվում են ճիշդ գիտութիւնների վրա և առանց այդ ճիշդ գիտութիւնների՝ գոյութիւն ունենալ չեն էլ կարող։

Առհասարակ բժշկականութեան և մանկավարժութեան մէջ մեծ նմանութիւն կայ։ Բժշկականութեան մի ճիւղ թերապիա (4) ասված գիտութիւնը, բուն բժշկութիւնը, որ սովորեցնում է մարդուն, ինչպէս պէտք է բժշկել հիւանդ օրգանիզմը, (5) հիւանդ կազմուածքը, թերապիա ունի իր որոշ կանոնները, իր սրոշ տեսութիւնը, իր թէօրիան, (6)- բայց երբ բանը գործնականութեան է հանում, երբ բժիշկը պէտք է ձեռք տայ մի հիւանդ մարդու բժշկելուն, նա այլ ևս չէ կարող անպայման հետևել թերապիայի ընդհանուր կանոններին, այլ բժշկելու ժամանակ պէտք է աչքի առաջ ունենայ բժշկվող անհատի անհատական առանձնայատկութիւնները, նրա ֆիզիօլոգիական հակումները, նրա օրգանիզմի այս կամ այն թէ մշտական և թէ ժամանակաւոր տրամադրութիւնը։ Այդ բաւական չէ, բժիշկը շատ անգամ հեռանալով ընդհանուր բժշկական կանոններից, հետևում է իր սեփական փորձառութեանը, այս կամ այն հիւանդութեան մասին իր անձնական հայացքներն ունի։ Նոյն հիւանդութիւնը երկու բժիշկներ բժշկում են, երկուսն էլ գուցէ ազող կերպով, կատարելապէս տարբեր, միմեանց կատարելապէս հակառակ միջոցներով։

Նոյնը չէ՞ անում, միթէ, և չը պէ՞տք է անի արդեօք և մանկավարժութիւնը։ Եթէ մանկավարժութիւնը հաստատ գիտութիւն լինէր, բոլոր մանկավարժները, իրանց արհեստը գործադրելու ժամանակ, պէտք է հետևէին միակերպ, հաստատ, որոշ, ընդհանուր կանոններին։ Բայց, ընդհակառակն, մենք տեսնում ենք, որ իւրաքանչիւր մանկավարժ, հենց որ հեռանում է թէօրիայից և մտնում է գործնականութեան մէջ, անմիջապէս շեղվում է ընդհանուր կանոններից և ստիպված է իր աշակերտներից իւրաքանչիւրին առանձնապէս ուսումնասիրելը, ծանօթանալ նրա առանձնայատկութիւնների, նրա անհատական հակումների, նրա բնական տրամադրութեան հետ և ապա, այդ ուսումնասիրութեան համեմատությամբ դրել իր թէօրիան, փոփոխելով անդադար մանկավարժական իրը թէ հաստատ կանոնները, համեմատ երեխայի անհատական առանձնայատկութիւնների։ Եթէ նա այդ չանի, նա մանկավարժ չի լինի, ինչպէս որ բժիշկը՝ բուժիչ չը լինի, եթէ հիւանդի անհատական առանձնայատկութիւնները համեմատ չը փոփոխի իր բժշկելու միջոցները։

Ինչպէս ասեցի, բժշկականութիւնը և մանկավարժութիւնը այն նմանութիւնն ունին, որ իրանք ճիշդ գիտութիւններ չը լինելով, երկուսն էլ հիմնվում են ճիշդ գիտութիւնների վրա։ Եւ այդ նշմարվում է ոչ թէ միայն այդ երկու արհեստների գործնական պարապմունքի մէջ, նրանց պրակտիկայի(7) մէջ, բայց և նրանց թէօրիաների հիմնական սկզբունքները, պրինցիպները (8) որոշելու մէջ էլ։

Բժշկականութիւնը չէը հիմնվի ճիշդ գիտութիւնների վրա, եթէ ընդունէր, օրինակ, որ ամեն մարդ ի բնէ, ծնվում է որոշ հակումներով դէպի այլ և այլ հիւանդութիւնները և ուրանար արտաքին աշխարհի ներգործութիւնը մարդուս կազմուածքի վրա, կամ ընդունէր, ընդհակառակն, որ ամեն մարդ ծնվում է կատարելապէս առողջ և այսպիսով ուրանար մտուղի կազմուածքի մէջ թէ անհատական և թէ ստացական, այսինքն ժառանգական հիւանդային (պատալոգիական) (9) հակումները։

Նոյնպէս և մանկավարժութիւնը չէր հիմնվի ճիշդ գիտութեան վրա, եթէ ընդունէր որ մարդս յայտնի բարոյական վարդապետութեան վրա հիմնվելով, ծընվում է բնածին մեղքով, ծնվում է չար, ծնվում է մեղաւոր (Մասիական կրօն) և բարոյագիտութեան պաշտօնն է նրան բարոյականացնել, բարի, առաքինի դարձնել, կամ, ընդհակառակն, նա ընդունէր, մի այլ բարոյական վարդապետութեան վրա հիմնվելով, որ իւրաքանչիւր մարդ ծընվում է անմեղ, բարի, բայց արտաքին աշխարհը, արտաքին շրջանը, մարդկային հասարակութիւնն է նրան փչացնում (ժ. ժ. Բուսօ)։

Երկու հայացքներն էլ, բնական գիտութիւնների հետազօտութեան տեսակէտից, պէտք է հնացած և սխալ համարել։

Ժամանակակից մանկավարժութիւնը, եթէ կամենում է հիմնվել բնական, ճիշդ գիտութիւնների վրա, պէտք է ընդունի որ մանուկը ծնվում է ոչ բարի և ոչ չար, այլ ունի իր մէջ և բարի և չար հակումները լատենտ, այսինքն քնած դրութեան մէջ, նրա բնաւորութիւնը հետզհետէ կը զարգանայ փոխադարձ ներգործութեամբ նրա ներքին, անհատական, ֆիզիօլոգիական կազմուածքի (որ գուցէ բաց ի ընդհանուր ֆիզիօլոգիական յատկանիշներից, ունի թէ վատ և թէ լաւ ժառանգական յատկութիւններ), և արտաքին, նիւթական և բարոյական աշխարհի։ Մանուկի բնաւորութիւնը կը կազմակերպվի այդ երկու այժերի փոխադարձ ներգործութեան տակ։

Շրջանը, արտաքին աշխարհը ներգործելով մանուկի ֆիզիօլոգիական յատկութիւնների վրա, այս կամ այն միակողմանի ուղղութիւն կը տայ մանուկի բնաւորութեանը, կամ դէպի լաւը, կամ դէպի վատը, նրա մէջ քընված գրութեան մէջ եղած յատկութիւններից մինը աւելի բըթացնելով, միւսը աւելի սուր դարձնելով։

Մի բժշկական օրինակ. իմ մէջ հակումն կայ դէպի թոքերի բորբոքումն։ Քանի որ ես կապրեմ լոյս սենեակում, չոր բնակարանում, լաւ մնունդ կընդունեմ,— այդ հակումն կը մնայ իմ մէջ քընված դրութեան մէջ, չի զարգանայ և ես այսպէս գուցէ կը կարողանամ ապրել յիսուն տարի։ Բայց տեղափոխեցէք ինձ խոնաւ և մութ բնակարան, դրկեցէք ինձ լաւ մնունդից,—և քնած դրութեան մէջ գտնված հիւանդային հակումն իմ կազմուածքի մէջ շատ շուտ և միակողմանի կերպով կը զարգանայ։ Մի այլ օրինակ. ես, արուեստական կերպով, ազլուխով (10) կը կապեմ աչքերիցս մինը և այդպէս կը մը-

(1) Վիճակագրութիւն։
(2) Անդամաբանութիւն։
(3) Բնագիտութիւն։
(4) Ախտաբուժութիւն։
(5) Գործարանները։
(6) Տեսական։
(7) Գործնական։
(8) Սկզբունք։
(9) Ախտաբանական։
(10) Թաշկինակ։

Թ. Է.

ՖՈՒԳԱՐԱ ՀԷՔԻՄԻ

Ը.

ԽԱՂԵՐՆԻ ԳԱՌԸ

(1834 Նոյեմբեր թվով)

«Ահ, պաղրատը Անթիտ տը Մօնթէկիւ քէմալը մէսէրբէթլէ, - պէյլէ՞ մի սէօյլէտի, գատը՝ պէօյլէ սէօյլէտիկինի էմի՞նմիսինիզ։

—Էմինիմ, էֆէնտի, - ճէվապ վէրտի Մակի։

—Եյ սօնդրա՞։

—Սօնդրա, - տէվամ իթտի իսթիյար գատրն, - իլավէթէն սիւվալ իթտիմ։ - «Լաքին Էկը գօնաղընընն սահիպի եանընա գատար նա՞սը վարմալը։

«—Պու բէք գօլայ տըր, - ճէվապ վէրտի գաբթան Գրիւնէ, - Էկը գօնաղընընն սահիպի պու կիճէ սաաթ օնտա պէնի պէքլէր. սալընըզ պու անախթարը. սօլա տաղրու Խնէյլի գուլէտէն իւչ եիւզ ատըմ գատար ուզագտա գօնաղրն կէնտէքլէրինտէն պիրինտէ չալըլար արասընտա նիմ սագը քիւչիւք պիր տէմիր գաբուրընն անախթարը տըր պու։ Մէգքիւր գաբուրընն արգասընտա էէր ալթընտա ուզուն վէ տար պիր եօլ վէ պու եօլըն էօթէսինտէ պիր ներտիվէն պուլաճագընը. իքի եիւզ ատագ չըգարընը. գարանլըգ վէ ուզունճա պիր տիվանխանէյէ կիրէրսինիզ. պու տիվանխանէյէն ուճունա վարտըղընընը գատա, Էկը գօնաղընընն սահիպինին սալօնընա ատըլան վէ սօն Պարօն տը Վատէյլին Թասվիրիյլէ գաբալը օլան կիպի գաբուլը քէնտիսինին աչմասընա պէքլէրսինիզ։

«—Հէփսի պո՞ւ մը տըր, - սիւվալ իթտիմ։

«—Հէփսի պու տըր։ Պիր չէյ ունութմայասընընը հա՞։

«—Սիկ քահաթ ալըն, մէրագ իթմէյին. մէնաֆիի չախսիյէմ իյճասընընճա, հիչ պիր չէյ ունութմայաճաղըմ։

Պու սէօզլէր, շիւպհէսիզ, գաբթան Գրիւնէյի թէէմին իթտիլեր, գիրա կէօզլէրինի եէնիտէն գաբայըզ, զանն իտէրսին ուզուտը։

Էյնի մուամիլէյհին եիւբէյինէ գօյտում, արթըգ չարբընթը եօգ իտի։ Էֆէնտի, օ պէքլէտիկինիզ ատամ ուսուլճանըզ վէ գըվրանմադըղընն էօլմիւշ իտի։

Պունդան իւզերինէ անիտէ եօլա չըգտըմ, գաբթան Գրիւնէյին թարիֆ իթտիկի եօլարատան կէչտիմ, վէ իշթէ չիմտի նէ էմր իտէրսէնիզ իճրա իթմէյէ հազրըմ, էֆէնտի, շու իւմիտլէ քի, եիւքսէք վէ գուվվէթլի հըմայէնիզկէ մազհար օլաճաղըմ։

—Պու հըմայէ սիզէ տիրիզ օլուճմայաճագ տըր, գարը, - ճէվապ վէրտի Էկը գօնաղընընն սահիպի։

Մակինին ուզուն հիքեայէսի նէ գատար միւտտէթ սիւրտի իսէ, օ միւտտէթտէ Անթիտ տը Մօնթէկիւ նազարը թէրէտտիւտ ու իշթիսակ իլէ տէք տէք մէրգումէ սիւիճի գարըյա պագմըշ իտի։

Լաքին Մակի սէօյլէտիքճէ, մուամիլէյհ սարլզատէնին չիւսկէնէրի տաղըմշ օլուպ, հիքեայէնին խիթամընտա տա, մէրգումէնին եալան օլմատըղընա, վէ քէնտիսինէ սահիհէն խրտամէթ իթմէկէ գարար վէրմիշ պուլունտըղընա Անթիտ թէմամըյլա քէսպը իթմիման էյլէմիշ իտի։

Պունունլա պէրապէր մէրգումէ գօնա գարը՝ Անթիտ տը Մօնթէկիւնին քէսկին պագըշընտան ասլա միւթէասիր օլմայըպ, հիչ պիր վագթ կէօզլէրինի էօնիւնէ էյմէմիշ իտի։

Մուամիլէյհ սարլզատ եէրինէ օթուրտը, վէ եալընըզ օլմատըղընը գանն իտէրսին ունուտարագ, Մակինին քէնտիսինէ կէթիրտիկի միւհիմ խասէր իւզերինէ տէրին տէրին տիւշիւնմէյէ պաշլատը. պու խասէր «Բէյտէր վէ էվվատը էլիմիպատէն գաչարլար, լաքին ազիզ բուհ եէտիմիզատ տիր» քէլիմէլերինտէն իպարէթ օլուպ, պունլարընը մանասընը քէնտիսի թէմամըյլա անլայապիլիրտի։

Էկլանթին իսէ պու իպարէյէ ասլա տիգգաթ իթմէմիշ իտի։

Էկը գօնաղընընն սահիպի տիւշիւնճէլերինէ տալմըշ իքէն, կէնճ գըզ խալէճանլա մէմլու պիր տիգգաթլա մէրգումէ գօնա գարբյա պագմագտա իտի, զիրա մէրգումէ գաառն՝ կէնճ գըզըն էվվէլա խէվֆ ու տէհշէթինի մուճիպ օլմուշ իքէն, չիմտի օ գըզըն իսմտա իթտիկինէ կէօրէ, գօնթըն մէրամարընընն անիտէ իճրա օլունմասընա պիր մանի օլաճագտը։

Էկլանթին՝ Մակկէ տիգգաթլա պագդըգճա, քէնտիսինտէ պիր իթմինան հըսս իթմէքտէ իտի։ Պիչիւճի գարընընն կէօզլէրի կիզի կիզի գըզըն թարաֆընա տէօնտիքճէ, զանն իտէրսին գըզ՝ պօզուլմուշ օլան օ չէհրէնին պիր վագթ կիւզել վէ տիլպէր օլան խաթլարը արասընտա պիր չէֆգաթ վէ մուհապպէթ էմբէրէի կէօրմէքտէ, վէ ֆէնա վէ ինանփարը պիր գարբտա իսէ պէօյլէ պիր պագը պուլունմայաճաղընա հիւքմ վէրմէքտէ իտի։

Պունտան մատատա Էկլանթինի գօնթ տը Կէպրիանընն օրտուկիսընընա կէօթիւրմէք իչիւն Էկը գօնաղընընն սահիպի եալընընը պիր ատամա կիվէնմէքտէ օլմաղա, օ ատամ մէյտանտա օլմատըղընտան՝, պիզգարուր մէրգումէ գըզընն աղլմէթի թէէխիր օլունաճաղը խայլիտէն խայլի միւհիթմիշ կէօրիւնիւյօր իտի։

Իմտի Անթիտ տը Մօնթէկիւնին իչի ֆարգ իթմէք իւզրէ օլաուղը վէճկէլ, մէրգումէ կէնճ գըզըն, օ կիճէ Էկը գօնաղընտա գալմագա արզու իթմէք իչիւն բէք գուվվէթլի սէպպէլերի օլուպ, պու սէպպէլերի անգարիպ ունայաճաղըզ։ —Իմտի մէրգումէ գըզ իչիւն պիչիճի Մակինին վիբրուտը հէր ճիկէթլէ էյի օլմուշ իտի։

Լաքին եալընըզ պիր իմտիա քիֆայէթ իթմէզ իտի, Էկլանթին՝ թէմամըյլա էմին օլմագ իսթէտիկինէ, Անթիտ տը Մօնթէկիւ միւթալէալերինէ պիր ազ այըլարագ, պաչընը քէնտիսինտէն եանա չէվիրիր չէվիրմէզ, գըզ օնա տօղրու իլերլէյիպ քէմալը ճէսարէթլէ տէտի.

—Եյ ճանըմ, մատատ քի էն զկյատէ գուվվէթլինին գանունընա իթտաթ իթմէք լազըմ տըր, արթըգ գարշը տուրմամ, իշթէ պէն եօլա չըգ մազա հազրըմ։

Պատէհու Մակկի կէօսթէրէրէք իլավէ իթտի.

—Պու գարը՞ մը պանա եօլտաչ օլաճագ։

Անթիտ տը Մօնթէկիւ օմուզարընը սիքտի վէ սիքիթ իթտի։ Պու պապատ վէրճէնի գարար իւզերինէ թէրէտտիւտ իթմէքտէ իտի։

Մակի օ արա Էկլանթինէ եագլաչը վէ պիր թաթը վէ խօշ սէտա իլե տէտի.

—Կէնճ գըզ, պէնտէն գօրգմայընըզ, պէն տահիհէն իսթիխարը, չիրքինիմ, փուգարայըմ, լաքին հէր նէ գատար իսթիխար, չիրքին վէ փուգարա խէմ, ֆէնա գարը տէյիսիմ։ Եէմին խտէրիմ սիզէ քի, պաթընըմ զահիրիտտէն ալա տըր։ Պիր ատամ բէք չաբուգ վէ բէք չիտտէթլէ մուհաքէմ իտէր իսէ, էքսէրիա եանընը։ Էկէր սիզէ եօլտաչ օլուր վէ սիզի պիր եէրէ կէօթիւրիր իսէմ, պու մէմուրիյէթի սատրգանէ սուրէթտէ խիֆա խտէճէյիմ, ալտըղըմ էմրէ իթտաթ էյլէյէճէյիմ, լաքին սիզին պէնտէն չիքեայէթ իթմէյէ հիչ պիր սէպպինիզ օլմայաճաղընը սիզէ վատ իտէրիմ։

(Տե՛ս)

նամ ամիսներով. Միւս այքս երկուսի տեղը բանելով, նրա տեսողութիւնը կը սրվի ի վնաս առաջինի, որի տեսնելու ընդունակութիւնը կատարելապէս կը բութանայ։

Նոյնը և մանուկի բարոյական յատկութիւնների հետ. իւրաքանչիւր մանուկի մէջ, անգիտակցաբար իրան համար, գանվում են քնած դրութեան մէջ և բարի և վատ հակումները։ Նփվելով արտաքին աշխարհի հանգամանքներին, այդ յատկութիւններից, այդ հակումներից մինը կարող է միակողմանի զարգանալ ի վնաս միւսի։ Նոյն երեխայի մէջ կան և լաւ և վատ հակումները. երեխան քաղցած է, նա ուտում է, բայց յանկարծ նա նկատում է որ մի այլ մանուկը, նրա եղբայրը, կամ նրա ծանօթը, լաց է լինում։ Ներքին ազդմամբ մանուկը ենթադրում է որ լաց լինող մանուկը այն պատճառով է լաց լինում, որ քաղցած է, որովհետև ինքն էլ քաղցած է,—և նա ինտինկտօրէն (11) մեկնում է լաց լինողին իր սեփական բերանից հանած հացի կտորը։ Նոյն մանուկը, երբ տեսնում է մի փայլուն առարկայ, ձեռք է մեկնում դէպի առարկան և սեփականացնում է իրան այդ առարկան, չուզենալով ոչինչ պայմանով յետ տալ այդ առարկան իր տիրոջը։ Հանգամանքներից, կամ արտաքին շրջանի ներդործութիւնից է կախված զարգացնել մանուկի մէջ մինչև ծայրահեղութիւնը կամ առաջին հակումն, որ բարի է, կամ երկրորդը, որ չար է։ Բայց երկուսն էլ կան նրա մէջ, առժամանակ, քընած դրութեան մէջ։

(Շարունակելի)

ԴՊՐՈՑԱՌՈՒՐ ՏԻԿՆԱՑՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մեծապատիւ Խմբագրապետ Տէր Թերթերանը էֆենդի պատուական լրագրոյ,

Ինչպէս որ արդէն յայտարարուած էր Ձեր պատուական թերթին միջոցաւ, Ընկերութիւնս մը-տադիր էր ժամ յառաջ վարժուհիներ հասցնելու համար ազգայնոց ո՛և է վարժարանի մէջ ուսումն ընդունած աղքատիկ օրիորդներէ դասարան մը կազմել, և իւր այս նպատակին ի գործադրութիւն ամեն կողմ յարմար աշակերտուհիներ փնտռելէ յետոյ, շատ դժուարութեամբ կարողացայ Պօլսոյ այլ և այլ թաղերէ տասն ու Պէշիկթաշէ երկու աշակերտուհիներ միայն գտնել։ Այս աշակերտուհեաց դասարանի պայմանագրին համեմատ ունենալիք ուսման վիճակի որոշումն Գործ. ժողովս չուզելով իւր առանձինպատասխանատուութեան ներքև առնուլ, մանաւորաբար հրաւիրեց Մեծ. Մեղսուրեան, Պերպէրեան, Գուրգէն էֆենտիներն, որք ամսոյս 8ին Ընկերութեանս վարժարանին մէջ, մանրամասն հարցաքննութեան մը ենթարկելով ներկայացեալ տասն երկու աշակերտուհիներ, անոնցմէ երկու հատ միայն գտան, որք մասամբ իւրք կարող էին համապատասխանել դասարանի պայմանագրին. և որովհետև այսքան փոքր թուով դասարան մը կազմել անկարելի էր, ցաւօք սրտի Ընկերութիւնս իւր մտադրած այս գեղեցիկ նպատակին իրագործումն պարտաւորեցաւ աւելի յարմար ժամանակի թողուլ և իւր ներկայ դպրոցն միայն յառաջ տանելու աշխատիլ։

Գործ. ժողովս պարտ անձին կը համարի այս առթիւ իւր ջերմ երախտագիտութիւնն յայտնել Մեծ. Մեղսուրեան, Պերպէրեան և Գուրգէն էֆենտիներուն, որք իրենց թանկագին ժամերն այնքան յօժարակամ ընծայեցին սոյն հարցաքննութեանց, միանգամայն իւր շնորհակալիքն այն ամէն պատուարժան անձանց որք իրենց այցելութեամբ պատուած էին նոյն օրն Ընկերութեանս վարժարանը։

'Ի դիմաց Կեդր. Գործադիր ժողովոյ Դպրոց-Տիկնանց Ընկեր.

Ատենագրկիր Ատենապետ
Թ-ք-ահ Ղ. Զ-ռէլ Ս.
Պ-ալիոզլեան Ծ-ն-ղէքէ-ան

ԹՈՐԳՄԱՆԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մեծ. Խմբագրապետ Տէր,

Հաճեցէք Ձեր ազդօգուտ թերթին մի անկիւնն շնորհել ներկայ Ցայտարարութեանս, կանխաւ ընդունելով մեր յարգանաց հաւատն։

Ընկերութեանս երկրորդ տարւոյ շրջանի երեսի. ժողովոյ առաջին նիստն տեղի ունեցաւ ներկայ ամսոյ 12ին Կիւրակէ օրն ի սրահ Նարեկեան վարժարանին Բերայ. Նոյն նստի Օրակարգի ինդրոց համեմատ Մասնախումբի կողմանէ նախ Լաւագ Ընդհ. ժողովոյն Ատենագրին ներկայացէ զկնի, Երեսփ. ժողովոյ Դիւանի ընտրութիւնն կատարուելով Մասնախումբն գադարեցաւ իւր պաշտամանէ ընդորս Նորընտիր Դիւանն նախագահելով ժողովոյն սկսաւ պատգիլ Օրակարգի հետագայ ինդրոց լուծման, այսինքն թէ հիմնական և ներքին կանոնագրերն վերանքննել, և սակայն օրը տարաժամած լինելուն պատճառաւ նորին վերաքննութեան շարունակութիւնն յաջորդ նստի թողուով անմիջապէս Գործ. ժողովոյ ընտրութիւնն կատարեց, և նախկին Գործ. ժողովոյ հաշոյց քննութեան մասին Դիւանն Հաշուեքննիչ Մասնախմբի մը ընտրութիւնը ստանձնեց և Ատեանը փակեցաւ ի ժամ 11 ½ երկու շաբաթէ վերստին ի նիստ գումարելու որոշմամբ։

Արդ, ներկայիս կ'փութամք վերոյգրեալն առ Պատուաբաժանորդս ծանուցանելէ զկնի հրաւէր կարդալ Երեսփոխան Տեարց, որք ի կատարումն իւրեանց անդամակցական պարտականութեան ի նիստ գումարիլ բարեհաճին յառաջիկայ 26 սեպտեմբեր կիւրակէ օրն ի կեդրոնատեղի Ընկերութեան և ըստ սմին պատուել ժողովս։

Ատենը պիտի բացուի ի ժամ 6։

Օրակարգ

Ա. Ընթերցումն և վաւերացումն նախորդ նստի Ատենագրութեան,

Բ. Շարունակութիւն վերաքննութեան հիմնական և ներքին կանոնագրոց,

Գ. Համարատուութիւն նախկին Գործ. ժողովոյ,

ի Դիմաց Երեսփ. ժող. Թորգ. Ընկ.

Ատենագրկիր Ատենապետ
Աբէլ Զ-ր-դ-ն-ի-ա-ն Գ. Պ-ղ-ա-ա-ա-ն

ԹԻՎ ՀԻՇԱԼԹ

Մալիյէ խաղինէսի թահսիլաթ միւտիրլիյի՝ բիւթպէի ուլա սընգը էվվելի իլէ ձէմիյէթը Բուսումիյէ աղասընտան Սիւլէյման պէյ էֆէնտի հաղբէթլերինէ,

ձէմիյէթը Բուսումիյէ աղալը՝ բիւթպէի ուլա սընգը սանիսի իլէ Իչիւնճիւ Տարէի պէլէտիյէ մուավինի սապգ Քէմալ պէյ էֆէնտիյէ,

Խարճիյէ Նէզարէթի մէքթուպի օտասը սէրիալիֆէսի Միւնիր պէյ էֆէնտիյէ բիւթպէի ուլա սընգը սանիսի,

Օտաի մէղքիւր սընգը էվվել խիւլաֆասընտան Նէպիլ վէ Սամի պէյլէր իլէ Մուհիէտտին էֆէնտի վէ իքինճի սընգ խիւլաֆասընտան Բէչիտ պէյ բիւթպէի սանիյէ սընգը սանիսի,

Նէզարէթը միւշարիլէյհա էվրաղ օտասը մուավինլէրինտէն Լնվեր պէյ բիւթպէի սանիյէ սընգը սանիսի,

Թահրիրաթը Խարճիյէ էվրաղ միւտիրի մուավինի Միհրդատ էֆէնտիյէ բիւթպէի սանիյէ սընգը միթէմայիղի,

Թահրիրաթը Խարճիյէ սընգը էվվել խիւլաֆասընտան Շերիֆ վէ Օննիկ վէ Յովհաննէս էֆէնտիլէրէ բիւթպէի սանիյէ սընգը սանիսի,

Իքինճի սընգ խիւլաֆասընտան Ռուբէն Գարագաշ էֆէնտի իլէ Թէլէկրաֆ օտասընտա Բէչատ պէյէ բիւթպէի սալիսէ,

Նէզարէթը միւշարիլէյհա ուսմուրը չէհպէնտէրի գալէմի միւմէյիղի Նուրէտտին, վէ Թէրճէմէ օտասը խիւլաֆասընտան Մուսթաֆա պէյէր իլէ Թապիյէթ գալէմի միւտիրի Սթավրաքի, վէ Խարճիյէ Նէզարէթի թէրճէմանը Միքայէլ վէ Հուգուգ միւշավիրլէրի քէթէպէսինտէն Նիգոլաքի էֆէնտիլէրէ բիւթպէի սանիյէ սընգը միթէմայիղի,

Նէզարէթը միւշարիլէյհա ուսմուրը հուգուգիյէ օտասը միւմէյիղի Թէվֆիգ, վէ էմանէթ մէմուրը Սըտիգ պէյէրէ բիւթպէի սանիյէ սընգը սանիսի,

Նէզարէթը միւշարիլէյհա ուսմուրը չէհպէնտէրի գալէմի խիւլաֆասընտան Բասիմ, վէ թապիյէթ գալէմի խիւլաֆասընտան Զիյվէր, վէ թահրիրաթը Խարճիյէ խիւլաֆասընտան Օննիկ Մագուսա էֆէնտիլէրէ բիւթպէի սալիսէ,

Խիւտավենտիկեար վիլայէթի աշար վէ աղնամ Նէզարէթի՝ Պիթլիս աշար նաղբրը սապգ Ալի Բիվա պէյէ,

Էնգարէ վիլայէթի աշար վէ աղնամ Նէզարէթի՝ Եանեա աշար նաղբրը սապգ Ալի Ազմի էֆէյէ,

Սվաքիա սանճաղը (Կիրիտէ) միթէսարրֆիլրը՝ Բէսիմ սանճաղը մուհասէպէճիսի սապգ Լէոնիտաս Վուրուհա էֆէյէ,

Ալյոն վիլայէթի աշար վէ աղնամ Նէզարէթի՝ Գասթամունի վիլայէթի աշար վէ աղնամ նաղբրը Զիւհտի պէյէ,

Գասթամունի վիլայէթի աշար վէ աղնամ Նէզարէթի՝ վիլայէթը մէզկուրէ մէճլիսը իտարէսի աղասընտան Սալիմէֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ սրը։

—

Բուսումաթ Լիմանէթի միւֆէթիշլէրինտէն Բէուֆ պէյէ իչինճի Մէճիտի,

Բիրէճ-Գաբու կէօմրիւյիւ նաղբրը Բամիզ պէյէ իչինճիւ Մէճիտի,

Խարճիյէ Նէզարէթի մէքթուպի գալէմի միւմէյիղի Մուսթաֆա Սայիթ պէյէ թէպտիլէն իչինճիւ Մէճիտի,

Գալէմը մէղքիւր տիկէր միւմէյիղի Բէուֆ պէյէ տէօրտիւնճիւ Օսմանի,

Թահրիրաթը Խարճիյէ միւհիմմ միւտիրի վէ սէրիալիֆէսի Ֆէհիմ պէյէ իչինճի Օսմանի,

Թահրիրաթը Խարճիյէ էվրաղ միւտիրի Ֆէթհի պէյէ իչինճիւ Մէճիտի,

Թահրիրաթը Խարճիյէ սընգը էվվել խիւլաֆասընտան Նուսուֆ պէյէ տէօրտիւնճիւ Օսմանի,

Թէրճէմէ օտասը միւմէյիղի Պէհճէթ պէյէ իչինճիւ Մէճիտի,

Պէլճիգա տէվլէթի հարպկէ նաղբրը ժէնէրալ Կրանտկէ պիրինճի Մէճիտի,

Սվաթրիա տէվլէթինին թաշլըճատա պուլունան գօմանտանը ժէնէրալ Ֆուգօլիյէ Իքինճի Մէճիտի,

Տեվլէթը միւշարիլէյհանրն 25ինճի աղայընն միրալայը Թրավէշ իչինճիւ Մէճիտի,

Բէզաիք տէվլէթը միւշարիլէյհանրն էրքեանը հարպ միւալիմիրինտէն պիր զաթա տէօրտիւնճիւ Մէճիտի, վէ պիր ասքէրի պին պաշը իլէ թաշլըճատա պուլունան գօմիսէրինէ տէօրտիւնճիւ Օսմանի Նիշանը Իհսան պույրուլմուշ սրը։

Բուսումէլի տէմիր եօլլար թահվիլաթընրն՝ 1882 ալաֆրանկա Հոկտեմբեր Զինճի կիւնիւ քէշիտէ օլունան 76ընճը գուրասընտա գազանան նումէրօլարն ճէտվէլը բէամիսի տիր։

Նումէր	Ֆրանք	Նումէր	Ֆրանք	Նումէր	Ֆրանք
524891	300000	881920	1250	801871	1000
1204268	25000	1596316	»	1000656	»
698503	10000	1649040	»	1000659	»
801873	»	1660601	»	1004264	»
244902	2000	1664459	»	1232994	»
886512	»	11756	1000	1401445	»
1095178	»	64259	»	1517388	»
1116225	»	397599	»	1517389	»
1146806	»	397600	»	1517390	»
1146810	»	415581	»	1596317	»
64256	1250	524893	»	1596320	»
64257	»	524895	»	1642414	»
531190	»	531187	»	1643589	»
609733	»	696037	»	1701575	»
702854	»	698504	»	1948274	»
770990	»	744440	»	1975533	»
836144	»	770987	»		

400 ֆրանգ գազանան նումէրօլար տրը.

11757	230461	609735	790252	1004265	1262926	1552695	1664457
8	2	629546	3	1044686	7	1564856	8
9	3	7	4	7	8	7	60
60	4	8	5	8	9	8	1683091
12461	5	9	796951	9	30	9	2
2	320736	50	2	90	1381606	60	3
3	7	630861	3	1048691	7	1583396	4
4	8	2	4	2	8	7	5
5	9	3	5	3	9	8	1684556
24296	40	4	801872	4	10	9	7
7	397596	5	4	5	1401441	400	8
8	7	648601	5	1090106	2	1596318	9
9	8	2	836141	7	3	9	60
300	408156	3	2	8	4	1612711	1701571
42936	7	4	3	9	1445816	2	2
7	8	5	5	10	7	3	3
8	9	696036	843441	1094256	8	4	4
9	60	8	2	7	9	5	1744941
40	412011	9	3	8	20	1626651	2
50371	2	40	4	9	1449146	2	3
2	3	698501	5	60	7	3	4
3	4	2	845671	1095176	8	4	5
4	5	5	2	7	9	5	1756901
5	415582	702186	3	9	50	1633041	2
64258	3	7	4	80	1454246	2	3
60	4	8	5	1111221	7	3	4
203116	5	9	860976	2	8	4	5
7	477726	90	7	3	9	5	1829236
8	7	702851	8	4	50	1642036	7
9	8	2	9	5	1454471	7	8
20	9	3	80	1116221	2	8	9
213116	30	5	881916	2	3	9	40
7	524892	730401	7	3	4	40	1857381
8	4	2	8	4	5	1642411	2
9	531186	3	9	1146807	1463756	2	3
20	8	4	886511	8	7	3	4
224486	9	5	3	9	8	5	5
7	546856	744436	4	1204266	9	1643586	1915561
8	7	7	5	7	60	7	2
9	8	8	979221	9	1516526	8	3
90	9	9	2	70	7	90	4
226471	60	744711	3	1222211	8	1649036	5
2	591916	2	4	2	9	7	1948271
3	7	3	5	3	30	8	2
4	8	4	1000657	4	1517386	9	3
5	9	5	8	5	7	1660602	5
244901	20	770986	60	1232991	1552691	3	1975531
3	609731	8	1004261	2	2	4	2
4	2	9	2	3	3	5	4
5	4	790251	3	5	4	1664456	5

ՄԻԼԻՓԷՆԻՐԻԴԱ

Բէթէրպուրկ ճիվարլարընտա պու քէրրէ Բրէօպրաժէնսքի ալյայընա մէնսուպ վէ պիրինին խամի բրէնս Շաշովսքի վէ տիկէրինին Մ. Սթօլիբին օլան իքի զապթի պէյինտէ սապանճա իլէ պիր տիւէլօ վուգու պուլուպ Մ. Սթօլիբին կէօյսիւնէ պիր գուրշուն եէյիպ մագթուլէն եէրէ սերիլմիշ տիր։ Բրէնս Շաշովսքի տախ աղրճա եարալանրպ հայաթը թէհլիքէտէ իմիշ։

—

Նանեատան Նէ-ղզ. կազէթասընա պիր մէքթուպ եազըլըպ, պունտա Կունիձա հիւքիմէթը մահալլիյէսինին սարգ իթտիկի ղայրէթ մէտհ օլունմուշ, վէ ախիրէն գարթան Տիւգոնը թահթը գօմանտասընտա պուլունան պիր հայտուտ չէթէսինին ապաքիրը Օսմանիյէ թարաֆընտան թէհարրի օլունուպ տարմատաղըն խոլտիկի վէ էսիր իտիլէն իւշ քիշինին թախլիս օլունտըղը խապէր վերիլմիշ տիր։

—

Կազէթասիզը 1311 նումէրօլու նիւսխէսինտէ Միւթէֆէրրիդա գրսմընտա, բէօթահէատա պիր պօրա զուհուր իտէրէք, մէյվէ վէ մահսուլաթը սայրէյի թէլէֆ իթտիկի եազըլմըշ իսէ տէ, օլ թարաֆտան ալտըղըմըզ մալումաթը մէվսուգէյէ կէօրէ, պէօյլէ պիր չէյ վուգու պուլմայըպ, հաթթա մահսուլաթ տա ֆէյզ ու պէրքէթ իւզրէ օլտուղունտան, ֆիյաթլարը բէք ուճուզ իմիշ։

—

Պուլկարիսթան տախիլինտէ էմլաքը պուլունանլարը վէ քեալէթնամէլէրինին Ադրիյէ նէզարէթի թարաֆընտան թատիգ օլունմասը սուրէթինէ Պուլկարիսթան հիւքիմէթինին մուվաֆագաթ իթտիյի եազըմըշ իտի։

Իչտիլտիյինէ կէօրէ, մէղքիւր վէքեալէթնամէլէրին խարճիյէ ումուրը հուգուգիյէի միւխթէլիթէ միւտիրիյէթի ճանիպինտէն տախի թատիգ օլունմասընա գարար վերիլմիշ տիր։

—

Ախիրէն Մէքքէ Շէյիպիյինէ թային պույրուլան Ալի բաշա հաղրեթլերինին եէրինէ Հարպիյէ նէզարէթի մուհասէպաթը ումումիյէ նէզարէթինէ, Էնգարէ բէտիֆի ֆէրիգի օլուպ Մըսրը կիտէճէք ասքիրին լէվազիմ բիյասէթինէ մէմուր օլմագ իւզրէ Տէրսաատէթէ կէթիրիլմիշ օլան Հասան Բիւշտի բաշա հաղրեթլերի թային գէլընմիշ սրը։

—

Մէշհուր տէնիզ խըրսըզլարընան Եունանի Արկիրի՝ կէչէն կիւն Գալաթատա կէզմէքտէ օլտուղը սըրատա տէրտէսթ իտիլմիշ տիր։

—

Բուսումէլի Շարգի վալիսի Ալէքսօ բաշա՝ տախիլը վիլայէթտէ իճրա իթտիյի տէվր էնտասընտա քէնտիսինէ վերիլէն 300 գատար արզուհալլարը թէտգիգ իչուն պիր գոմիսիոն թային իյլէմիշտիր։

—

Սոֆիա կազէթալարընրն պէյանընա կէօրէ, Պուլկարիսթան էմարէթի՝ վարնա լիմանընրն ընտրը իչուն 100,000 ֆրանգ թախսիս իթմիշ, վէ հէման ամէլիյաթա պաշլանըլապիլմէսի իչուն հէյէթը վիւքէլյա տերհալ 20,000 ֆրանգ սարֆընա միւսաատէ իթա օլունմուշ տրը։

—

Ֆաստա (Մարոգտա) վագը թանճատան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Ֆաս տախիլինտէ պիր թագըմ գապիլէլէր Ֆաս հիւքիւմէթի ալէյհինտէ մուխասէմաթա գըյամ իյլէմիշ օլտուգլարընտան, թէէտիպլէրի իչուն իւզէրլէրինէ ասքէր սէվգ օլունմըշ տրը։

—

Ալաֆ. սեպտեմբերին 24ինճի բաղար սապահրը Մարսիլիա սօգագլարընտա տուվարլար իւզէրինէ «իխթիլալ իճրա գոմիթէսի» թարաֆընտան մուգիրը եաֆթալար եարդշարրրլրպ, պունտա, հուրրիյէթ վէ միւսավաթն արթըդ գուրու սէօզտէն իպարէթ գալմայաճաղը վագթը եագլաշմըշ օլտուղու, վէ պիր թագըմ դնֆ-ՐԷԷրէ-Ռլէրին վէ եախօտ հայտուտարրն մէնաֆիյի վէ հրրս ու թամաար միճրիմանէլէրի իչուն տէյիր իլլա ատալէթ, հուրրիյէթ վէ հէյէթը իճթիմանիյէճէ միւսավաթ տավասը իչուն էօլմէյէ գարար վերիլմիյի, վէ պու կիպի սաիր պաղը թապիրաթը իխթիլալքեարանէ տերճ օլունմուշ, վէ մէղքիւր պէյանանամէնին նիհայէթինտէ տէ, «հէյէթը իճթիմանիյէճէ օլան իխթիլալչօ՛գ եաշասըն» իպարէսի տերճ օլունմուշտրը։

Պէյանանամէի մէղքիւրը եազան վէ տիվարլարա եարշտրրանլարը մէյանա չրգարմագ մագսէտիյլէ իճրաի թահգիգաթի օլունմագտա տրը։ (Լ-ռ-ի-ռ)

—

Լոքիտէն Տերգօս կէօլիւնէ ագան սուլարը Սթանպօլա կէթիրիր պիր աթիգ սու եօլը հագգընտա պիր թագըմ կազէթալարտա պիր չօգ պահս օլունմուշ իտի։ Պու պապտէ այնան թաֆսիլաթրն տէրճի ֆայիտէսէն խալի կէօրունմէմէքլէ պէր վէճճը աթի նագլ օլունուր։

Մէղքիւր եօլ պիր պուչուգ մէթրօ եիւքսէքրիկինտէ վէ թագրիպէն 70 սանթիմէթրօ էնինտէ էյի խարճ իլէ ինչա օլունմուշ տուվարլարլա քէմերտէն միւրէքքէպ տիր։ Իչպու թարիգ հէր նէ գատար իքի ուճլարընրն մէսաֆէսի 55 քիլօմէթրօտան իպարէթ իսէ տէ, ուզունլըղը 110 քիլօմէթրօ սրը։

Պու եօլըն պու գատար էնիլիյի՝ օլ վագթըն միյմարլարընրն չու գրսա տաիրէլի վատիլէրի եանտան թաագիպ իթմէլէրինատէն իլէրի կէլմիշ օլմաղա, պաղը մէրթէպէ էհէմմիյէթի հաիզ օլան իքի քէմերին պիրի էյիպ վէ տիկէրի Տայէ Գատընտա տրը։

Թարիգը մէղքիւր պիր քէմէր իլէ պաշլայըպ Ալի պէյ քէօրիւ վատիսինատէն կիտերէք Քիւչիւք վէ Քէպէճի վէ Ռիբինճճի վէ Իմրուզ վէ Պէրկօս վէ Մէքի քէօյլերինատէն կէչէրէք Մարմարայա ագան սուլարրն Գարատէնիզ տէօքիւլէն սուլարտան այրըլըրղը սիլսիլէի ճիպալը սաղիրէնին էն եիւքսէք նօգթասը օլան Տայէ-Գատընա վարը օլուր։ Տայէ Գատընտա իքի պուչուգ քիլօմէթրօ ուզունլըղընտա պիր թիւնէլ օլուպ պու տա նաֆի օլաճագ տրը։

Պաշգա եէրլէրին հէբսինտէ եօլ՝ քէօյլիւլէրին թաշ պուլմագ իւզրէ թախրիպ իթտիքլէրի պաղը եէրլէր միւսթէսնա օլմագ իւզրէ, սուհուլէթլէ թամիր օլունմագ դապիլ տիր։ Թարիգը մէղքիւր Տէրգօս կէօլիւնին տիկէր ճիհէթինտէ 8 քիլօմէթրօ մէսաֆէսինտէ վէ կէօլիւն իսթիմնտէ թէքրար զուհուր իլէ պիր պաշուգ քիլօմէթրօ կիթտիքտէն

---

(11) Բնազդմամբ։ Թ. Է.

սանդրա՝ օրատա կէօլ սուլարընդն իւսթիւնտէ թագրիպէն 80 մէթրօ եւ քսէքսլիկինտէ պիրիքիպ կէօղէչէն սուլարտան պիր մրդտարընը տրը։

Պատէհու թարիգը մէղքիւր Ռիպա ճիհէթիմտէն Գրդրը Տէրեէ տօղրու կիտէր։ Սթրանճանդն սան գրամիսրդնա կիէն իր.գինտէրին պաշլըճաղը տախի պուրատա տրը։ Հօլուն շու սան գրամը հադգընատա լայզրդայա իճրատի քէշֆիյատի օլունմամշը տրը։

Մուհէնտիսէրին իտտաալարը՝ նա կէօրէ, պաղը մէրթէպէ պուէսքի եօլտան չօղ պէօյուք խրատմէթլեր կէօրիւլէճէք տիր։ Զանը ումուտկէ կէօրէ, պու ամիգ թարիգ իմամիր օլունարագ խմիսմամ, Տէրգօղ կէօրիւնդն Սթամպօլ ճէրեհանը իչիւն վագը օրամագ մէսարիֆին պիր սիւրի թասարրուֆ խուրճէճէք տիր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՈՐՍԱՍԸ

Լօնտրա 4 Հոկտ.

Ինկիլ. էսհամը ինդ. լիր.	100- ½
Օսմ. էսհամը աչըլը	13- 9/16
» » գարանտը	13- ⅞
Խթիդրագ 65	13- ¾
» 69	14- ¼
» 71	76-
» 72	26- ¼
» 73	13- ¼
Օսմանլը Պանդ.սը	22- ½
Բուսթա խթիդրագը	84- ⅜
Մլսըը տաց. մսէթա հրաչ	70- ½
» խթիդրագը	95- ¼
Տարտա Սանիէ (Մլսըը)	71- ¾
Աւօչիրա խթիդրագը (Մլսըը)	92- ½
Մանարիսթ. էսհամը 1877	101- ¾
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	-

Բաքիզ 4 Հոկտ.

Ֆրանս. էսհ. 3 % ֆր.	81-62 ½
» » % 5	116-22 ½
Օսմ. էսհամը աչըլը	13-55
» » գարանտը	13-37 ½
Խթիդրագ 65 ֆր.	80-
» 69	72-
» 73	66-
Բուսէլի ջըմլհուրփէրի	62-25
Օսմ. Պանդ.սը	823-75
Դրէսմ Լիոնէ	640-
Դրէսմ ֆոնսիէ	1555-
Լիսն ագպիոնը	1665-75
Սուէզը ագպիոնը	2637-50
Բուսթա 5 % 1877	89-⅝
Իթալիա էսհամը	89-50
Մլսըը ֆոնս. մսէթահրաչ	359-37 ½
Մանարիսթան էսհամը	102-¾
Եունան 6 % 1879	410-
Գամպիօ 3 այ վատէ	25-29

Վիէննա 4 Հոկտ.

Անգլօ ֆիորին	-
Բուսէլի ջըմլհուրփէրի	29-20

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Էսհ. ուս.տիան ագչ. գար.	14-28
Պու սապահ աչըլը	14-18
Մլսըը մսէթահրաչ. գար.	77-20
Պու սապահ աչըլը	77-10
Խթիդր. 63 (մսէթօն)	87-
» 65	80-
» 69 (բինար	71-50
» 72 (Պոն սիւ թրլ.)	25-50
» 73	65-
Բուսէլի ջըմլհուրփէրի	59-
Ագչէ ֆրանկի	9-
Բէրօր Դրչ.	-
Հէվալէ սիզ »	35-

ՊԱՆԴԱ ԱԳՈՒՕՆԼԱՐԸ

Դրէսմ ժէնէրալ	7-15
Սթամպոլ պանդ.սը	9-
Սօսիէթէ ժէնէրալ	5-20
Թրամվայ	3-55

ԱԳՋԷԼԼԵՐԻՆ ՓԻՏԱՐԸ

Օսմ. լիրատ 100 դրշ.սան	Դրչ. Բր.
Պէյօղլ մէճիտիէ ֆապրդը	107-58
Մէսթաթք »	102-10
Պէշիք »	104-
Սալթըրագ »	124-25
Պաղըր »	700-
Դայմէ	1080-
Ինկիլիզ լիրասը	108-38
Ֆրանսըզ ալթունը	87-30
Բօլ	89-35
Դրէսմից ալթունը	51-15
Դարպոն գսյմէսի	9-15

ԻԼԱՆԼՈՒ

Բուսուսմամի Էմանէթինտէն կէլէն իլան.

Բուսուսմամի Էմանէթինին Պէյօղլուսնա Թէրէ գաշընտա քեսին 19 նիսմէրօլու իրի կէօղ քեսարիր Ֆրուսնընդն գօնթրամօրը միւտաէթինին պիր գաչ կիւնէ գատար խթիամ պուլամաղը ճիհէթլէ, եէնիսէն պիզ միւզայէտէ թալիմնէ իչմաքը մուգարրէր օլուսընդնան, վէ տէրուսնինտէ պուլունան միւսթէքիր՝ սէնէվի 75 սատտ Օսմանլը ալիունը քիրա իլէ խթիչմաքընա թալիմ պուլունարընդնան, պունան գկատէ պէսէնը իչմաք իլէ խթիքրասընա բարգիմ պուլունանդարը՝ թարիխը իլանտէն իթիբարէն, պիր հափթայա գատար ճէմկէթիր Բուսուսմիէյէ միւրամամի իլէ մէէրի իլան օլունուր։

20 Իւլիս 98 3—2

Շէհր Էմանէթի մէճլիսինտէն կէլէն իլան.

Թօրթայը պիմարխանէսինտէ մէվճուտ մէճանին վէ խատէմէ իչիւն միւպայէտարնա լիզում կէօրիւնէն մարիմ էլ մրգատար ապա վէ բանթալօն վէ Հօրկան վէ չարվար վէ չօրապ վէ նիմթէն վէ չինեղ վէ ֆէս վէ գունտուրանդն մէվճուտ նիւմունէսինտէ թէվֆիգէն մինագատատը պիր իճրատչու իլլուլն 30ընճը բէնճէյնպահի կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկկինտէն, իթայա թարիպ օլանարդն միթէպէր. քէֆիլ վէ եախատ թէպմինատի ագչէյէրիյլէ պէրապէր եէվմը մէղքիւրէ գատար Շէհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթի իլլէմէլէրի իլան օլունուր։ 2—2

21 Իւլիս 98

Մահքէմէի թիճարէթի Իճրա տարրէսինտէն կէլէն իլան.

Միւթէվէֆֆա Մէհմէտ Աէյ վէրէսէսինտէն Ֆաթմա հանըմ էֆէնտիսինին Բուսիա տէվլէթի թէպասսընտան Խանգօ Մագրուլոյա օլան տույունը մահքիմէսինին թէսվիյէսի իչիւն, հանըմը մուամիլէյհանդն Մասլագ ճատատսինտէ 11 նումէրօլը պիր պապ խան վէ ախըը վէ 13 նիսմէրօլը տիւքքեան մա ֆրուն վէ 17 նիսմէրօլը պիր պապ գահվէ ամբքեանը իլէ ֆէվդինտէ քեսին վէ 19 նիսմէրօլը պիր պապ խանէ վէ թէրպիէն 164 տէօնիմ վէ էրբաքը էրպասար թաշ տրվար իլէ մուհամմէ տէրուսինտէ միւրէմիսթը մալիմէյի հավի քեպիր քէօշք վէ ախըը վէ սամանլրգ վէ քեպիր հավուղէլէ էշճարը միամիրբէ վէ քիւրում մաղրուսէի պաղ վէ պապչէտ ալսէն միւթէսարրըֆէ օլաբդը սիւլ հիսսէի չայիասը պունատան մուգատասէմ մէվդիի միւզայէտ յէ գօնուլարդ, Օսմանլը լիրասը 100 դրշ. հիսապը յա 364 տէօնիմ պաղ հիսսէսի 36000 վէ 17 նիսմէրօլը տիւքքեան իլէ ֆէվդինտէ քեսին 19 նիսմէրօլը պիր պապ խանէ հիսսէսի 11300 վէ 11 նիսմէրօլը խան վէ ախըը վէ 13 նիսմէրօլը տիւքքեան մա ֆրուն հիսսէլէրի 20500 դրշ. պէտէլէր իլէ թալիպլէրի էօհտէսինտէ գաղմշ, վէ թարիխը իլանտէն իթիբարէն 31 կիւն էսանի կէլէճէք թըշրինը էվվէլկի 23ինճի ճումա էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար 100տէ 5 զամիր գապալ օլունարագ, զիքը օլունան եէվմ վէ սաաթան սօնդրա արթըդ հէրնէ զամիր վուգու պուլաբ իսկ գապալ օլունմայլը գարարը գաթիսի վէրիլէրէք։ թալիպի էօհտէսինէ էէվվէլկի մուգարրէր պուլունան, զիքը օլունան հիսսէլէրին 100տէ 5 զամանը միատէթը մէզքիւրէ զարֆլունա իրթիբասընա թալիպ օլանլարդն մէ տատա գիյատ մալիմամի ալմագ իսթէյէնլերին Մահքէմէի թիճարէթի Իճրա տարրէսինէ միւրաճաաթի իլլէմէլէրի իլան օլունուր։

23 Իւլիս 98



ՍՐՏՀԷՆ ԳՈՒԴԱԼԷՔ

ՖՕՍՖՕՏԻՆԷ ԷՆ

Տօգթօր Ռ. Տ. Լալօր 1862 ականէսինտէ իշպու մուալիճէ յի իլճատա իտուպ Ֆոսֆոտին իսմինի վէրմիշ տիր։

Պու իլաճ՝ մէմալիքը Օսմանլը վէ Հէնտաման վէ Զին վէ մանէմիքանթատա սաքին գէվամա պայէթ մէճիա մէ կէտէք գարա հիրէ, է թէնէ՝ իլլէ յինի մէ կէրէք պիր ճիսմէ գարարը հայամէյէ թագմիկէ վէ թահրիմ խանի խարիպիլամէ պիր մուալիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻՆ

Խ պիս ֆոսֆոտան մանիսի (սոլիսիոն) պուպ, բայէհա վէ մէնդալէսի լաթի՝ ֆի տիր։ Պու իլաճ՝ պայէթ սաֆի պիր մայի (հէդուէ) օլուպ, նէ պամի պրգընա թապիր պուլունան էնգամ իլէ մանրամ վէ խարիպիլատէ դուվվէթ ղիմանէյի հափ գէմանդմէզ ֆիզիսիկիդնի պիր էսէրը նէֆիսմէ տիր։ Պունդան թէրքիմնամէ հէյ պիր էնգամի մուգրրէթ օլմայրդ թէէ տիրի սաֆի գարարդը՝ պու մուալիճէնին, վէ նուսան գուվվէթ հայամէեսիրի թէճանա իսէ նէգ պիր գուվվէթ մայիք օլաբաղընը, վէ պու խուսուսա հիչ մանէնամ պուլունմամաղընը թամամի իթմիշլէր տիր։ Քէգա պու ի լաճ գան վէ սէնինի վէ ուրրրլարընդ էնգամ միթէրէգիթիպէսինի դուվվէթլէնդիրիպ վիճուսա ֆէվգէլատէ մէթանէթ վէրիր, գանը ապա գայդ իթմէրմէգ, վէ բէք գիրատ չարչրլարագ պէսէն վէ եախատ գիհն եարուլար իսէ պու եարկունդուգուն տախի էօնինիս ալը, վէ պէնինի վէ սատգն (Ջիգր) գուվվէթ էյատիկրանինի մուհաֆազա խէրէք ինատա ֆէրահլը, ատատէ, սէվինմէ վէ զայրէթ վէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ

Սէնրրլարը վէ գանդն հէր նէվի պոզուգլրգլարընը սէրիտ վէ սուրէթը ասպիէսէ ատֆ էթտիկի իչիւն, պու կիւնդէ կիւնտէ վէրէնէ պիզիմէվկ էնգամ թէհատվիյէէ ֆուդ տիր։ Պու իլաճ՝ սրնընրլարա գանդն պոզուգլրգլարընը, էն գէյատատ ալրդր գասրդիրդընը վէ գիհն վէ վիսուտատա գասֆը վէ թահտիլ վէ մէչդուրլէրի քէսրէթիդէ հայրը օլան իգթիսատարդընը, վէ գազ վէ գուլագ ագրրընը, վէ իչթահրդրընը, միրտ հագմանդրիգինի, վէ գարա ճէյէր հասթարգարընը, եէլի, պէրլրարատի ագրընը, մէրագը, հէր սէրէճէտ սընրր գուվվէթլէդիրինի, գուվվէթ հաֆրզկ գարարընը, պէնին եումշագընընը, քէսրիրիպինի, սրրի քէմիքանի ագրրը։ լուսկակո եանի կէսպէք սատնրընը, պիսիգ եանի գայա ընդրրնատա եէրի պիր սրրը։ պէլ վէ մէսանէ խաթիրրընը, պուգ գարու վէ գարիհէտ վէ գայրիհէտի, նէվգէրիի սրթմա, սրտմագ, թրգնէիկա, վէրէմ վէ հէգանա հանիկինի, սրրանա վ. տէրի խաթիրգրդրընը, ազալէթ գարֆիրդրընը, մագրսրգ քէսրիյի, էլնասրլ իտատ վէճուսընատա հէր հանիր ագանդն գուվվէն հանմէկ սինին նոգատնդատան ղէչէթ իսէ ն պիլէիվրէ դէկ վէ հաթտրդ ագրը սէֆ ս իզալէ իսէր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻՆԻՆ ԹԷՆՏԻՐԻ

Իքի նէվ օլուպ, պիր թարաֆատան պու իլաճ՝ ընրը գուվվէթնի ադրը-ըրը, վէ սիկէր թարաֆատան գանդն վէ ադրէթինի գուվվէթլէր թէճ-խա խէր պիր վատէթա տրը։ Պինատէրին պու մուալիճէ՝ գէյրէֆ վիճուսարատա գուվվէթ վէրիր, վէ համամը էնդէ պիր հուլ կէթիրիր քի, գանն իսէրսին հէր զամանդա չէ քմ մէր տիր։

Վէլէվէլէ պէր Վոլտա—Մ

Պու կիւնքի կիւնտէ պէյն վէ գարանէյէր խաթիրդրդրընատան վէ սիրտ ֆէսատընատան պինդրէնէ ինատ էօրէ ատէ, պու համի ադրդրար հայ սիրը ինատնդ էքօքիմիա գուրուսրդրը։ Մէգքիր համանդրդ՝ բէր չոգ տիրա-յէթի գէվամ իսդրէնդէ ֆէնա թէէտիր իսուտ, գիրա անդէր եիչեն հայամ սէվինդի վէ ֆայատի սլանագ եէրատ պիր եիր օլուր։ Իդմէ պու կիպի հատ-թարդրդր չէգէն բէք չոգ զէվամ չահատէի խէրդէր քի, ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍ ՏԻՆԷՆ հէր նէ սարէթատ պրար իսէ գատնդ գուհնրա կէմիզ զան միտ ֆէսատընա վէ գարանէյէր համանդրդընա գարդր պու կիւնէ գատար պուլունմայ զան տիկէր հէր նէվի իրանատան իսէթիւն տիր։ Իդմատ ս դար վէ մկաէյի սիգէմինատ, թէէտիրի ատ բէք չարուգ վէ մահագագ սուրէթատ կէսրիւ-լիր, էպդէ քի, էսմիր սէսնէմ ատէրէճէմնէ կէլտիկինատ վէ գէճ ն սատի վիճուսդ ֆէնարդր թէէտիրինատն սոյքի սահմագդդ հայնէ տիւսրիկինատ, պու գուվվէթի իրանատան պիր գայ ատ գա սէլնամ, հաթանդն մէյսուսլիքի ատֆ օլուր, վէ կէրէք վիճուսը վէ կէյէք գիհնի քէսպը գուվվէթ իսէր։

ԵԻՐՄԻ ՍԷՆԷԼԻՈ ԹԷՆՏԻՐԻՊԷԼԷՐ

Խ սուսատը մէգքիրէյի իպոթ իսուպ, պունդան մատատա ոլ ենդանդն հէր վէլէթինատն մի թէպէր ֆամիլեսար վէ գէվամը միտիթէլիքէ՝ գիքր պունատ մուհասէնամը կ օրմիչ օլուզլրընատան, պունատ տէլպանթէճ չահատի իսէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՕՍՖՕՏԻՆԻ չիլի 4 վէ 6 վէ 11 չիլինէ սատրրը։ Տիւնեանդն հէր թարինատ, էնդամ լարատ, վէ մէճճարատատ իչիւն ճամ պուլունատ։ 1862ան պէրու իչիւն ինդն քեսրէթլէ ֆիւրտ խէրնէ մէպնի պայը ֆիմէնէլէր թազլիսինի եարմշլար տրը Անդն իչիւն սամամ մուհարբեր մէվատատ տրդդամ լարդմ տրը։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

Պէհէր չիլինէն իզլրինատ Ինկիլիզ հիքիմէրի թարաֆընատն պիր պանդ. ադրդ եարրրրրդրդ օլուպ, պու պանդարդան իզդրինատ գրարիգա հազրլէթլերինին մէթէպիր գօմիսլրլերի եմրի լէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՕՍՖՕՏԻՆԻ», «Լանան, Ինկլանտ» գէլմէյէրի Ինկիլիզճէ օլարագ եարդրարդ տրը։ Եէկէր պու հաղը գրմագատ գարդ տրը։

ԵէՍԷրբէր՝ ՖՕՍՖՕՏԻՆԱՆ կիւնատ 3 չօր գա գաշընդրդա թատատան եարդմ սատաթ էվվէլ եախատ պիր սատաթ սօնդրա տրմրդ տրդդամ։ 3 եարդնատ վէ օնատան եօրդրը գան չօճուգլար թատամ իզդրինանդն գիչիրք պիր գարգրդ ատատ տրդդամ։ Զատի գիդատէճէ օլուպ, գուվվէթի հոգմիսէ ը խ.վատ օլմամ իսէ, Քաբէրս վէ Մատէրա կիպի մոճամդլերին էնֆիս շարատանդատան պիր գատատ գ ալերդր։ Պու իլաճդն չիչէսինի ատդրդը էյիճէ գատրատրատ, հատվալը վէ կիւնէշ կէսրիկինդն պիր մոճամդ գարմամը տրը։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ

Թարաֆընատան իմալ օլունմուշ տրը։

Պէյ Հավզատ 32 Նօ. Կէյֆթրա Սթրիթ,

ԼԸՆՏՆ Ն. ՈՒ. ԻՆԿԼԸՆՏ

Ֆոսֆոտինին սահիպի վէ մուհիմ։

Սթամպօլ, Դուլաթա վէ Պէյօղլունուն պէօյուք էճզախանէլէրինէ պուլունուր։

Թիւրքիա, Բուսանիա վէ Պուլկարիա իչիւն սանէնիկ պուլունան սահիպի Էնգլինիան թարատան վէ բէյրաքէնէ սաթիլրը Լոնդ

ԷՏՄՕՆՑ ԳԱՐՈՒԱՆԱ

Ռուսմի Ինկիլիզ մաղազասը Նօ. 93 վէ 97, Եիքոնէք Գալաբրմատ գա պրիթա մէրքէզի գուրպինատ

Գալաթա

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՑԱՋ ԱՆՏՕՆ ՍԱԳԱՍԱՆ

EM. J. MERTZANOFF

ԷՄ. Ժ. ՄԷՐՋԱՆՕՖ

ՄԱՂԱԶԱՍԷՔ

Ն. 17 ՀԱՃՕՐՈՒԼՕ ԽԱՆ Ն. 17

ՍԹԱՄՊՈՒԼ

ՏԻԲԻԾ ՄԱԲԻՆԱԼԱՐԸՆՏԱ ԳՈՒԼԱՆԸԼՄԱՂԱ ՄԱԽՍՈՒՍ

ԵԷՆԻ ԻԲԼԻԹԻԼԷՐ

COTON DE LUXE.

ԲՈՐԼԱՑ ԲԱՄՊՈՒԿ

Թրպպը վրէյ պէնդկիպ իրկինն չէրեկ ֆիրամինատա սոթրմագատա տրը։ ՃՕՆ ԳԻԼԱՐԳ վէ ԳՈՒՄԲ. ԿԼԷՍԿԱՈՒ

ԹԷՄԻԶ ԲԷԹԷՆ ԻԲԼԻԹԻԼԷՐ

Բէք գկրատէ ատպանրգը օրմաբ խէնդ ատֆրլէրվ գուլանրլմագ իւզրվ 500 եարատրդ մագատրատրը։

ՈՒՄ. ՊԱՐՊԸՐ վէ ՕՁ.ՈՒԼԼԱՐԸ ԼԻՃՊՐԸՆ

Բաղպէթլու միչթէրիլէր՝ պու էմթատայը բէրաբէնտէ օրատրագ Սթամպօլուն հէր պէօյուք բամպուգը մաղազաներընատա պուլաճադլար տրը։

Տ. ԱԼԼԱՀՎԷՐԴԻ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ

Սթամպօլու եէնի ճամի հապուսրնատա Բօսֆորանէի սմրէ գայ-չրդնատա վագը 12 Ն.իլե միրագգամ տրը։

Պու ատֆա Էվրօպա ֆապրիգաարընատան ատրդուատան ատրդոյա էն ա-լեա ճնա էճզաար ճէլդ խլէմիչ օլուռզուռուգ ա՝, կէրէք օգգա վէ կէ-բէք չէշէվրլէ պիրինճի ճնանատն օգֆամա վէ գընազդաար Գարտս վէ Մա-լակա շարա գարը վէ չէլիք չրուռար, վէ քէնտիմիզին բէք տրիգգամը ա-բէմատ հապրրլատրգրդ Էլէեէրք ոբ Բէքթն նամ մուռվէճի միֆիրատ պու-լանմագատա տրը քի, մէգքիր մուռալէ կէրէք միամ խատիարդրարընա վէ կէրէք համիկ գատրարատա վուգատ պուլան խարիֆիրա վէ եէրէրք պու-լանթրը կիպի ֆէնարդ գարատ գարդր բէք թէէ-իրի պիր թէ/թ/պ տիր։ Պու իլաճը պանֆրէ ագատ միամրատ թահանի վէ թագտիր բիմ գ ատ տիրէր, Պունդարատան մատատա, չօճուգլար իչիւն տախի թագեօգա, վէ սիւտիւ ուն, վէ Սրմանանդն Ենսար ֆամիլի մատէն սուլարը թագէ օլուռզուռ հայտ մէվրսի իչիւն կէթիրէք տրիրմիշ տիր։

ՊՈՒԼԳԱ ԵՈՂԸ ՏԷՐԵՍԻՆԻՆ

ՊՈՒԼԳԱ ԵՈՂԸ ՏԷՐԵՍԻՆԻՆ

Ակրմատատա պարգ եազդնրն Նորվէկկա մամի օրնագ իւզրվ էն սլա ճինակէրիտէն կէրէք Ֆրը, կէրէք օգգա վէ կէրէք չէշ իւլ պուլունագատա վէ զայէթ էշիկ Ֆիլամէլէ սաթլամատա տրը։

Հէր գիւս սատատ վէ ագչամ Տօգթօր Տատարեան էֆէնտի տախի էճ-զախանէմիզէ սդրամագատա տրը։

Էճզախանէմիզատ Տօգթօր Ադվանեան էֆէնտի հէր գիւն սաաթ 7ան 10ա գատար հաղրը պուլունարագ միւրաճաաթ իտէն գաթլարը գապալ ի-ատէնէք, վէ այրճա չօճուգ խատիարդրարընա տախի պրգաճագ տրը։ Տօգ-թօրը միամանդ էյէն ետարնրդ մուռանա կիւնդէրի ֆէլգրվիգ սաաթ 7 էն 10ա գատար խայրաթ պրգաճագ, վէ թարաֆը էճզախանէմիզատէն տախի բէք ֆագրը օլանարա մէճճատ էն մուռալէճէի լազրճ իթա գրէնճաճագ տրը։

ՄՈՒՀԻՄՄ ԻԼԱՆ

Վիէնատա Պուտա—Բէսթիին պիրինճի Մաճար Գուռբանճի մ մումիսի թարաֆընատ թէէսիս օլունուպ։ Ավստրիա—Մաճարիստան հիւքիւմէթի ճանրպինատն 7357 նիսմէյ օրա իմիլյազնամէ իլէ բուսա-սաթ վէրիլէն

ՀԱՃԱԹ ՎԷ ԹԷԳԱՃԻՏ ԻՐԱՏԸ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԳՈՒՄԲԱՌԵԱՆԸՆ ՆԱԳՏ ՍԷՐՄԱՃԷՍԻ

12 500·000 ՖՐԱՆԳ ՏԸՐ

Վիէննանդն հայատ վէ թէգայիւտ իրատը սիկուրթատը գուսրանիպա թէհանիւտաքը ամիյէ իլէ մուվագգամ տրը։

1. Ագիսին (1) վէ ֆարթընատան սոնրա թէէսիյէ օլունանագ սէրմայէնին թէէմինի,

2. Թէգաիւտ իրատրրը,

3. Վէ պուէնդն իլէ պէրապէր ագիսին վէ ֆարթընատան սոնրա թէէսիյէ օ-լունանագ սէրմայէրին թէէմինի,

4. Իքի գաթը պիր սէրմայէնին թէէմինի քի, իչպու Լքի գաթը տէսիրիպ ագիսին թանատա օլունան պիր ինչ վիուրիտ պիրինճի տէֆա վէ պատէհու վուգուը վէֆարթընատա պիր իքինճի տէֆա թէէսիյէ օլունանագ սէրմայէսէն իսարէթ տիր,

5. Զանուգլարը ճէհնպէրի քի, գրմէթլէրի սէրգուռանդն մուգարրէր օ-լան սինդ գասը պատուգլարընատա թէէսիյէ օլունանագ տրրար։ Իէսէրին վէֆաթը վուգուռնատ Բէրի (2) իւճրմինինն թէէսիյէսի գաթ օրտրրը։

Զանուգդն վէֆաթը դալիտէ, սիկուրթա օլունան մէպրա՝ քէնտի եախատ ա ր հէր գատը չարսընդն մէնֆատրնա օլարագ ֆէրաղ օլունապիր,

6. Հայատը մէմատատ թէէմինատ, չօճուգլար իչիւն ճէհէգ, էկէր ագիսա ֆէ եախատ չօճուգ սիկուրթա սէնէսինինն հուսուրիտնէն էվվէլ վէֆաթ իտէ, գուռանատա բէշինէն տրրը օլատուռ բրիմ իւճրէթլէրինն ճիսմ-լէսինի իտատ իտէր։ Պու ուռուլատա կէրէք սէրմայէլէր վէ կէրէք բրիմէկ մագթու տրը։ Հարատու քի, կիրա գայրը հայատ ճէմիրլիքլերի ատտա օր-նան պայգա գուռմանեարատա եալընդրգ քրիմ իւճրէթլէրի մագթու օլուպ սարմայէլէր զայրը մագթու տրը։

Գուռմանիատրը պու նէվ ուսուլ վէ թէէրքիպատը թարա իթմիշ տիր։

Սիկուրթա օլունան սէրմայէնին թէէնդիլինի գուռմանիա գապալ իթմէյի-նէ պիտանէ, չէնտ սէնտէն սոնրա բրիմ իւճրէթի թէէսիյէսի թարթիրնէն ատայը, թէէսիյէ օլունան բրիմ իւճրէթլէրինին զայրպրնը մուճիպ օլագ։ Թարֆիրի մալիմամի տրագ խարէնէլէր սահիպի իմզայա միւրաճաաթ իթմինէր։

Տէրատատէթ պանքէրլերինէն Մ. ԼԸՊԷ ՖԻ։ Ա.ԼԻԳՕՐ գուռմանիաի մէպքիւրդն ուսուրը մալիյէսինի սէրէսնամ իթմիշլէր տիր։

Մուամէլա Ռէֆէրիէ չէնպէ-է
ԱՆՏՕՆ ԱՆԱՆԵԱՆ
Պաղչէ գարուռնատա Ն. 15

Գուռմանիէ մեդիէրդն Բուռելէ ատէրիէ սանամիէ
(Բ. ԲԻՑՕՆ) ՄՈՐԻՑԻԵՕ ՖՐԱՆԳԻ.
Գալաթա Սլվանը օղու խան Ն. 3.

Էսիրնէ վէ Վիքի Մ. Լը Տ. Շ.ուռէկ.

Պուսատատ ատէնիէ Վիքլի Յովհաննէս Ֆ. Պոտուրեան
Իրէք խանդնատ

(1) Ագիսա տէյի գուռմանիսի մէպքէր իլէ մուգավէլէ խէնէ տէնիլիր։
(2) Բրիմ իւճրէթի տէյի գուռմանիսի մէպքիւրնէ էվրիլէն ագչէնէ տէնիլիր։